


3545

82

n-13



ԱՆԿԼԻՎԱԿԱՆ ԳՐԱԳԱՆՈՒԹՅՈՒՆ, 28 JUN 200

82

ՕՍՓԱՐ ՈՒԱՅԼՏ

№ - 13



ԼՕՐՏ ԱՐԹՅՐ ՍԷՎԱՅԼԻ ՈՃԻՐԸ

ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ

ԱՐՁԱԿ ԲԵՐԹՈՒԱԾՆԵՐ



ՀԱՅԱՏՈՒՑ

ՅԱԿՈԲ Յ. ԻԱՇՄԱՆԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

1910

26.08.2013

5596



5594-70

ԲԱՐԵՎԱՄԻՍ՝

Գ. ԿԱՐԱՊԵՏ ԲՈՒՍԻԿԵԱՆԻ,

Բարգևանիչ



ԱՐՈՒԵՍՏՅՈՒՆՆԵՐ



Խրիկուն մը իր հոգին բազմանքն ունեցաւ զորով
պատկերը Հանոյիին՝ որ միայն վայրկեան մը կ'ապրի-
նւ աշխարհ իջաւ պղինձ փնտտելու. որովհետեւ պղին-
ձով միայն կրնար խորհիլ :


Բայց ամբողջ աշխարհի բոլոր պղինձը աներևու-
թացած էր. ամբողջ աշխարհի մէջ չկար տեղ մը ուր
ու է պղինձ գտնուէր, բայց ի միայն Վիշտիին որ կը
տեսնէր առ Յաւեհ՝ պատկերին պղինձէն :

Արդ այս պատկերն ունէր ինքն իսկ. և իր իսկ
ձեռքով շինեց ու դրաւ դամբանին վրայ այն բանին՝
զոր սիրած էր կեանքի մէջ : Դամբանին վրայ մեռած
բանին՝ զոր ամենէն աւելի էր սիրած՝ դրաւ իր յգացած
այս պատկերը, որ նշանն ըլլայ մարդուն սիրոյն՝ որ չի
մեռնիր և խորհրդանիշ մը՝ մարդուն վիշտին որ կը տեսնէ
առ յաւէտ : Եւ ամբողջ աշխարհի մէջ չկար ուրիշ պղինձ
այս պատկերին պղինձէն գատ :

Եւ ան առաւ պատկերը զոր ինք շինած էր և դը-
նելով զայն մեծ հնոցի մը մէջ՝ կրակին տուաւ :

Եւ ան, Վիշտիին որ կը տեսնէր առ Յաւեհ՝ պատկե-
րին պղինձէն, շինեց պատկեր մը Հանոյիին՝ որ միայն
վայրկեան մը կ'ապրի :





Ք Ա Ր Ե Գ Ո Ր Ծ Ը



Քիչեր էր և Ան՝ առանձին :

Եւ Ան տեսաւ հեռուն բոլորակ քաղաքի մը պարիսպները ու դէպի հոն առաջացաւ :

Եւ երբ մտայեալ Ան , քաղաքէն լսեց հրճուանքի ոտնաձայնը , և ուրախութեան խնդուքն ու բազմաթիւ վիհներու բարձր աղմուկը : Եւ բաղխեց դուռը , զոր բացաւ Իրեն՝ դռնապաններէն մէկը :

Եւ Ան տեսաւ մարմարակերտ տուն մը , որուն առջեւ կճեայ գեղեցիկ սիւներ էին բարձրացած : Սիւներուն վրայ պսակներ և ներսն ու դուռը մախրէ ջահեր կային : Եւ Ան տուն մտաւ :

Եւ երբ անցնելով Բաղկեղտնիկէ ու յասպիսէ սրահներէն՝ հասաւ խրախճանքի երկայն դահլիճը , տեսաւ որ ծիրանի անկողնի մը վրայ , կարմիր վարդերով թազադրուած ու շրթունքները գինիով կարմրած մէկն էր պսակեր :

Եւ Ան ետեւն անցնելով՝ անոր ուսին դպաւ ըսելով . « Ինչո՞ւ համար ասանկ կ'ապրիս : »

Եւ մարդը բոլորը նայելով՝ ճանչցաւ զԱյն ու պատասխանեց . « Բայց ես բորոտ էի երբեմն ու Դուք բժշկեցիք զիս : Ուրիշ ի՞նչպէս կրնայի ապրիլ : »

Եւ Ան դուրս ելաւ տուէն ու փողոց գնաց կրկին :

Եւ քիչ վերջ տեսաւ մէկը որուն գէմքն ու զգեստները ներկուած էին և ոտքերը գոհարներով պնտուած :

Ու ներս ետեւէ՝ որսորդի պէս յուշիկ՝ կուռքար երկատասարդ մը , որ երկգոյն վերարկու մըն էր հաղած : Այդ կինը կուռքի մը գեղեցիկ դէմքն ունէր . և երիտասարդին աչքերուն մէջ ցանկութեան մը փայլունը կար :

Եւ արագօրէն հետեւելով՝ երիտասարդին ձեռքին դպաւ ու ըսաւ . « Ինչո՞ւ կը նայիս այդ կնոջ և ատանկ եղանակով մը : »

Երիտասարդը բոլորը նայեցաւ ու ճանչնալով զԱյն , ըսաւ . « Բայց ես կոյր էի երբեմն ու Դուք լոյս տուիք ինձ : Ուրիշ ի՞նչի՞ կրնայի նայիլ : »

Եւ Ան առաջ փութաց ու կնոջ ներկուած զգեստին դպելով՝ ըսաւ ներս . « Մեղքի ճամբէն դատ չկա՞յ ուրիշ ճամբայ : »

Կինը բոլորը դարձաւ ու ճանչնալով զԱյն , խնդաց ու ըսաւ . « Բայց Դուք ներեցիք իմ մեղքերս . և հեշտանքի ճամբան է ատ : »


Եւ Ան դուրս ելաւ քաղաքէն :

Եւ երբ դուրս ելաւ՝ ճամբուն քով տեսաւ երիտասարդ մը որ կուլար :

Եւ անոր քով երթալով ու մաղերու երկայն հիւսկէններուն դպելով ըսաւ . « Ինչո՞ւ կուլաս : »

Երիտասարդը վեր նայելով՝ ճանչցաւ զԱյն ու ըսաւ . « Բայց ես մեռած էի երբեմն ու Դուք մեռելն բէն յաբուցիք զիս : Ի՞նչ կրնայի ընել՝ լայէ դատ : »





Երբ Նարգէս մեռաւ, իր հաճոյքի լճակը, բաժակ մը անուշ ջուրէ՛ բաժակ մը աղի արցունքի փոխուեցաւ, և Լեռնանուշներ եկան անտառէն լալաղի՛ երգելու համար լճակին ու սիտիելու համար զայն :

Եւ երբ տեսան թէ լճակը բաժակ մը անուշ ջուրէ՛ բաժակ մը աղի արցունքի է փոխուեր, քակեցին իրենց մաղերու կանաչ հիւսկէններն ու գոչեցին լճակին ըսելով. « Չենք զարմանար որ դուն ասանկ կը սգաս Նարգէսը. ա՛յնքան գեղեցիկ էր ան : »

« Բայց Նարգէսը գեղեցիկ էր, » ըսաւ լճակը .

« Բեզմէ աղէկ ո՞վ կրնայ գիտնալ ատիկա, » պատասխան տուին Լեռնանուշները : « Միշտ չտեսնելու կը զարնէր մեզ ու քեզ կը փնտտեր . քու ատերուն վրայ կուզէր պառկիլ ու վար քեզի հայիլ և քու ջուրերուդ հայելիին մէջ՝ իր գեղն իսկ ցոլացնել : »

Եւ լճակը պատասխանեց, « Բայց ես կը սիրէի Նարգէսը, որովհետեւ մինչ պակած ատերուս վրայ՝ վաղ ինձ կը հայէր, իր աչքերու հայելիին մէջ՝ միշտ իմ գեղս իսկ կը տեսնէի ցոլացած : »





Հիմակ երբ մութը իջաւ երկրի վրայ, Յովսէփ Արիմաթացի՛ վառելով մախրէ ջահ մը՝ բլուրէն հովիտ իջաւ . որովհետեւ տունը գործ ունէր :

Եւ չոքելով վհատութեան Հովիտի գայլախագերուն վրայ, տեսաւ երիտասարդ մը որ կուլար : Իր մաղերը մեղրի գոյնն ունէին և մարմինը ճերմակ ծաղիկի մը պէս էր . բայց ան վիրաւորած էր զայն փուշերով ու մաղերուն վրայ իբր թագ՝ մոխիր էր դրած :

Եւ ինք՝ որ մեծ սեփականութիւններ ունէր՝ ըսաւ մերկ երիտասարդին որ կուլար . « Չեմ զարմանար որ ցաւդ այդքան մեծ է . որովհետեւ իրաւցնէ արդար մարդ մըն էր Ան : »

Եւ երիտասարդը պատասխանեց . « Անոր համար չէ որ կուլամ, այլ ի՛նձ համար : Ե՛ս ալ ջուրը գինիի փոխած եմ, ե՛ս ալ բորոտը բուժած ու կոյրին լոյս եմ տուած : Բալած եմ ջուրերուն վրայ և գերեզմանի բընակիչներէն դեւեր եմ հանած : Անպատիւն մէջ՝ ուր ուտելիք չկայ՝ անօթիներ եմ կերակրած, և մեռելներ եմ յարուցած իրենց անձուկ խուցերէն, և իմ հրամանով՝ մարդերու անաղին բազմութեան մը առջեւ՝ մուլ թղենի մըն եմ չորցուցած : Ինչ որ այս մարդն ըրած է, ես եւ՛ս ըրած եմ : Եւ սակայն անոնք զիս չեն իաչած : »





ԱՍՏՈՒԾՈՅ ԴԱՏԱՍՏԱՆԸ



ԵԻ Դատարանին մէջ լուսթիւն կը տրեր, ու Մարդը Աստուծոյ առջեւ եկաւ՝ մերկ :

Եւ Աստուած բացաւ Մարդուն կեանքին Գիրքը :

Եւ Աստուած ըսաւ Մարդուն . « Քու կեանքդ չար է եղած ու անգթութիւն ես ցուցուցած անոնց՝ որ քու օժանդակութեանդ պէտք ունէին , և սիրտով դառն ու դաժան ես եղած անոնց՝ որ ձեռնտուութեանդ կը կարօտէին : Խեղձերը քեզի կանչեցին և զուն մտիկ չըբիր ու իմ տառապելիս աղաղակին առջեւ ականջդ խցեցիր : Որբին ժառանգութիւնը իւրացուցիր ու զրացրիք այգին աղուէսներ զրկեցիր : Տղաքներուն հացը առիր ու շուներուն սուիր որ ուտեն ու իմ բորտներս որ ճահիճներու մէջ կ'ապրէին և հանդիստ էին ու զիս կը գովարանէին , զուն պողտաները քշեցիր դանոնք , և իմ երկիրիս վրայ՝ ուրկէ քեզ շինեցի՝ անմեղ արիւն հոսեցիր : »

Եւ Մարդը պատասխան սուաւ ու ըսաւ . « Ընչդ այգպէս ըրի : »

Եւ Աստուած նորէն բացաւ Մարդուն կեանքին Գիրքը :

Եւ Աստուած ըսաւ Մարդուն . « Քու կեանքդ չար է եղած : Դուն փնտռեցիր Գեղեցկութիւնը , զոր ցուցուցի և աննշմար անցար Բարին՝ զոր ծածկեցի : Նրն-

չարանիդ պատերը պատկերներով էին նկարուած . ու զուն պղծութեան անկողինէդ սրինգներու ձայնով կ'ելլէիր : Դուն եօթը խորան շինեցիր , այն մեղքերուն , որոնց համար մեռայ և կերար անկէ որ չէր ուտուեր ու զգեստիդ ծիրանին՝ ամօթի երեք նշաններովը զարդահիւսեցիր : Քու կուռքերդ ոչ ոսկիէ էին և ո՛չ ալ արծանէ՝ որ կը տեսնէ , այլ միսէ՝ որ կը մեռնի : Դուն անուշահոտութիւններով անոնց մագերը պլչկեցիր ու իրենց ձեռքերուն մէջ նուռեր դրիր : Անոնց ոտքերը քրքումով աղտեղեցիր ու իրենց առջեւ կապերտներ փռեցիր : Անոնց կուպերը ծարիրով աղտեղեցիր ու մարմինները զմուռսով թաթախեցիր : Անոնց առջեւ մինչեւ գետին խոնարհեցար ու կուռքերուդ դահերն արևուն մէջ դրիր : Արևուն՝ ամօթդ ու լուսինին խելագարութիւնդ ցոյց տուիր : »

Եւ Մարդը պատասխանեց ու ըսաւ . « Ընչդ այգպէս ըրի : »

Եւ Աստուած երրորդ անգամ բացաւ Մարդուն կեանքին Գիրքը :

Եւ Աստուած ըսաւ Մարդուն . « Կեանքդ չար է եղած ու բարիքը չարիքով ես փոխարինած և ազնուութիւնը՝ յանցաքործութիւնով : Քեզ կերակրող ձեռքերը վիրաւորեցիր ու անարգեցիր կուրծքերը՝ որ կաթ տուին քեզ : Ան որ ջուրով եկաւ քեզ՝ ծարաւ հեռացաւ և անօրէն մարդեր որ քեզ գիշերանց իրենց վրաններուն մէջ պարտկեցին՝ արեւմազէն առաջ մատնեցիր : Թշնամիդ որ խնայեց քեզ՝ դարանամուտին ձուղակը ձգեցիր , և բարեկամը որ քեզ հետ քալեց՝ որ և է գինով մը ծախեցիր ու անոնց որ Սէր բերին քեզ՝ միշտ Տոխ սուիր փոխարէն : »

Եւ Մարգը պատասխան տուաւ ու ըսաւ. «Ճիշտ այդպէս ըրի:»

Եւ Աստուած գոցեց Մարգուն կեանքին Գիրքն ու ըսաւ. «Անպաշտան Դժոխք պիտի զրկեմ քեզ: Քեզ միայն Գժոխք կրնամ զրկել:»

Եւ Մարգը գոչեց. «Չես կրնար:»

Եւ Աստուած ըսաւ Մարգուն. «Ինչո՞ւ համար չես կրնար քեզ Դժոխք զրկել և ի՞նչ պատճառով:»

«Որովհետեւ մի՛շտ Դժոխքի մէջ ապրած եմ,» պատասխանեց Մարգը:

Եւ Դատարանին մէջ լուսթիւն կը տիրէր:


Եւ պահ մը ետք խօսեցաւ Աստուած ու ըսաւ Մարգուն. «Տեսնելով թէ չեմ կրնար քեզ Դժոխք զրկել, անպայման երկինք պիտի զրկեմ: Քեզ մի՛այն երկինք կրնամ զրկել:»

Եւ Մարգը գոչեց. «Չես կրնար:»

Եւ Աստուած ըսաւ Մարգուն. «Ինչո՞ւ համար չես կրնար քեզ երկինք զրկել և ի՞նչ պատճառով:»

Որովհետեւ երբե՛ք ու ո՛չ մէկ տեղ, կարող եղած եմ երեւակայիլ զայն,» պատասխանեց Մարգը:

Եւ Դատարանին մէջ լուսթիւն կը տիրէր:



Ի Մ Ա Ս Տ Ո Ւ Թ Ե Ա Ն Ո Ւ Ս Ո Ւ Յ Ի Զ Ը



Իր մանկութենէն՝ Աստուծոյ ծանօթութիւնովը լեցուած էր ան. տղեկ մը եղած ատենն իսկ շատ մը սուրբեր, ինչպէս և կարգ մը բարեպաշտ կիներ, որ իր ծնած ազատ քաղաքին մէջ կապրէին, յոյժ կը զարմանային անոր պատասխաններու իւր իմաստութեանը վրայ:

Եւ երբ ծնողքը մարդկութեան զգեոտն ու մատնին տուաւ իրեն, համբուրելով թողուց զանոնք ու աշխարհ մտաւ՝ Աստուծոյ մասին կարենալ խօսելու համար հոն: Որովհետեւ այդ ատեն աշխարհի մէջ շատեր կային որ բնաւ չէին ճանչնար Աստուած, կամ անոր մասին անկատար ծանօթութիւն մը միայն ունէին և կամ անտառներու մէջ բնակող և իրենց երկրպագուններուն բոլորովին անտարբեր սուտ աստուածներ կը պաշտէին:

Եւ դէմքը լուսինկային տուած՝ ճամբայ ինկաւ, քալելով բոկոտն՝ ինչպէս տեսած էր սուրբերուն քալելը ու գօտիին մէջ դրած՝ կաշեայ մախաղ մը ու այրած կաւէ պղտիկ կահոյք մը:

Եւ մինչ պողոտայէն կը քալէր՝ լեցուած էր Աստուծոյ կատարեալ ծանօթութենէն ծորող հեշտանքով և անդադար անոր փառքը կ'երգէր: Քիչ ետք հասաւ տարօրինակ երկիր մը, ուր շատ մը քաղաքներ կային:

Ու ան տասնմէկ քաղաքի մէջէ անցաւ, որոնցմէ
ոմանք հովիտին մէջ էին, ոմանք մեծ գետերու եզերքը
և ուրիշներ ըլլորհերու վրայ: Եւ ամեն քաղաքի մէջ
գտաւ աշակերտ մը, որ սիրեց զինքը ու հետեւեցաւ ի-
րեն՝ մեծ բազմութիւններու հետ միասին: Եւ Աստուծոյ
ծանօթութիւնը տարածուեցաւ ամբողջ երկիրին վրայ,
ու իշխողներէն շատեր դարձան, և կոստան քահանա-
ներ տեսան որ իրենց շահուն կէսը պակասած էր. և երբ
կէս օրին թմբուկ կը զարնէին, ո՛չ ոք, կամ շատ քիչեր
կուղային սիրամարդներով ու միսի ընծաներով; որ իր
գալէն առաջ երկիրին սովորութիւնն էր:

Սակայն որքան իր հետեւորդները կը շատնային և
իր աշակերտներուն թիւը կը մեծնար, նո՛յնքան և իր
ցաւը կը մեծնար: Եւ չէր գիտեր թէ ինչո՞ւ իր ցաւն
այնքան մեծ էր, որովհետեւ անիկա Աստուծոյ մասին
ծանօթութեան այն լիութենէն, զոր իրեն՝ նոյն ինքն
Աստուած էր տուած, Անոր մասին կը խօսէր միշտ:

Եւ իրիկուն մը անցաւ տասնմէկերորդ քաղաքէն,
որ Հայաստանի մէջ կը գտնուէր: Եւ իր աշակերտներն
ու մեծ ամբօխ մը իրեն կը հետեւէին. և լեռան մը վրայ
ելաւ. աշակերտները կեցան իր բոլորտիքը ու բազմու-
թիւնը հովիտին մէջ ծնրադրեց:

Եւ ան գլուխը ձեռքերուն մէջ առած՝ լացաւ ու ը-
սաւ իր Հոգիին՝ «Ինչո՞ւ համար ցաւով ու վախով լե-
ցուն եմ, և աշակերտներէս իւրաքանչիւրը՝ ցերեկ-բարի
քայլով թշնամիի մը պէս է,»

Եւ իր Հոգին պատասխանեց ու ըսաւ. «Աստուած
լեցուց քեզ իր կատարեալ ծանօթութիւնովը և դուն այդ
ծանօթութիւնը ուրիշներու վատնեցիր: Դուն բաժնե-
ցիր թանկարժէք գոհօտը. ու առանց կարի հանդերձը

կտոր կտոր ըրիր: Ով որ իմաստութիւնը կուտայ՝ ինք-
զինքը կը կողոպտէ: Ան՝ իր գանձը աւազակին յանձ-
նողն է: Աստուած քեզմէ աւելի իմաստուն չէ՞: Ո՞վ ես
դուն որ Աստուծոյ քեզ տուած գաղտնիքը ուրիշին կու-
տաս: Հարուստ էի երբեմն, ու աղքատացուցիր զիս:
Երբեմն Աստուած կը տեսնէի ու հիմակ դուն ինձմէ
ծածկեցիր դայն:»

Եւ ան լացաւ նորէն, զի հասկցաւ թէ իր Հոգին
ճշմարտութիւնը կը խօսէր իրեն, և թէ ինք որ Աստու-
ծոյ քղացքներուն վարող մէկն էր՝ անոր կատարեալ
ծանօթութիւնը ուրիշներուն էր տուած, և հիմակ իր
հաւատքը տակաւ կը պակսէր՝ ինչքան իրեն հաւատա-
ցողներուն թիւը կը բազմանար:

Եւ ըսաւ ինքնիրեն. «Աստուծոյ վրայ չպիտի խօ-
սիմ այլ ևս: Ով որ իմաստութիւնը կուտայ՝ ինքզինքը կը
կողոպտէ:»

Եւ քանի մը ժամ՝ ետք՝ իր աշակերտները մօտենա-
լով իրեն՝ գետին ծռեցան ու ըսին. «Վարդապետ, Աս-
տուծոյ վրայ խօսէ մեզ, որովհետեւ Աստուծոյ կատարեալ
ծանօթութիւնն ունիս դուն, և քեզմէ զատ ո՛չ ոք ունի
այդ ծանօթութիւնը:»

Եւ ինք պատասխանելով անոնց՝ ըսաւ. «Պիտի խօ-
սիմ ձեզ երկինքի և երկիրի մէջ եղած ամէն բաներուն
վրայ, բայց Աստուծոյ մասին բնա՛ւ: Ո՛չ հիմակ և ոչ ալ ու-
րիշ ո՛ւ է ատեն Աստուծոյ մասին չպիտի խօսիմ երբեք:»

Եւ անոնք զայրացած՝ ըսին անոր. «Մեզ անապատ
բերի՛ր, որպէսզի քեզ մտիկ ընենք: Մեզ ու ետեւէդ քա-
շած խառն բազմութիւնը՝ անօթի՞ պիտի զրկես:»

Եւ ան պատասխանեց անոնց ու ըսաւ. «Աստուծոյ
մասին չպիտի խօսիմ ձեզ:»

Եւ բազմութիւնը մ'ըմտայ անոր դէմ ու ըսաւ. « Գուհի անապատ բերիր մեզ ու բան մը չտուիր որ ուտենք: Աստուծոյ վրայ խօսէ մեզ ու ատ կը բաւէ: »

Բայց ան բառ մը չպատասխանեց, որովհետեւ գիտէր որ եթէ Աստուծոյ մասին խօսէր անոնց՝ իր գանձը պիտի կորսնցնէր: »

Եւ իր աշակերտները հեռացան տիրօրէն, ու բազմութիւնը իր տունը դարձաւ: Եւ ճամբան շատեր մտաւն:

Ու երբ միտակ մնաց, ոտքի ելաւ և դէմքը լուսինին տուած՝ ճամբորդեց եօթը լուսին, ո՛չ ոքի խօսելով կամ պատասխանելով: Եւ երբ եօթներորդ լուսինը կը նուազէր՝ Մեծ Գետի անապատը հասաւ: Ու գտնելով անձաւ մը՝ ուր երբեմն կենդաւրոս մըն էր ապրած՝ իրեն բնակարան ըրաւ զայն և պառկելու համար ալ եղէգէ փսիաթ մը շինելով՝ ձգնաւոր եղաւ: Ու ամէն ժամ ձգնաւորը կը գոհարանէր Աստուած, որ թոյլատրած էր զինքը՝ իրմէ ու իր հրաշալի մեծութենէն՝ քիչ մը ծանօթութիւն պահելու:

Արդ, իրիկուն մը, մինչ ձգնաւորը իր բնակած անձաւին առջեւը նստած էր, տեսաւ չար ու գեղեցիկ դէմքով երիտասարդ մը, որ խեղճուկ զգեստներով՝ ձեռնունայն իր մօտէն կանցնէր: Երիտասարդը՝ ձեռքը պարպո՛ւ ամէն իրիկուն կանցնէր իր մօտէն, ու կը վերադառնար ամէն առտու, ձեռքերը լեցուն՝ ծիրանիով ու գոհարներով: Որովհետեւ Աւազակ մըն էր ու վաճառականի կարաւաններ կը կողոպտէր:

Եւ ձգնաւորը կը նայէր անոր ու կը գթար: Բայց բռն մը իսկ չէր ըսեր: Քանզի գիտէր թէ ո՛վ որ բառ մը կը խօսի՝ իր հաւատքը կը կորսնցնէ:

Եւ առտու մը, երբ երիտասարդը ձեռքերը ծիրանի

նիով ու գոհարներով լեցուն կը դառնար, կանգ առաւ, դէմքը կնճռտեց ու ոտքը աւաղին վրայ դրոշմելով ըսաւ ձգնաւորին. « Բովէզ անցած ատենս ինչո՞ւ միշտ այդ կերպով ինձ կը նայիս: Ի՞նչ է աչքերուդ մէջ տեսածս: Քանզի ցարդ այդ կերպով ոչ ոք նայած է ինձ: Ատիկա փուշ ու տաղտուկ է ինձի: »

Եւ ձգնաւորը պատասխանեց ու ըսաւ. « Ինչ որ կը տեսնես աչքերուս մէջ, դու՛թ է: Գու՛թը՝ աչքերէս քեզ նայող բանն է: »

Եւ երիտասարդը խնդաց հեղնանքով ու դառնաձայն գոչեց ձգնաւորին ըսելով. « Ես իմ ձեռքս ծիրանի ու գոհարներ ունիմ, մինչ դուն պառկելու համար եղէգէ փսիաթ մը միայն ունիս: Ի՞նչ գու՛թ կրնաս ունենալ ինձ համար: Եւ ի՞նչ պատճառով ունիս այդ գու՛թը: »

« Ես կը գթամ քեզի, » ըսաւ ձգնաւորը, « որովհետեւ Աստուծոյ ծանօթութիւնը չունիս: »

« Թանկալին բա՞ն մըն է այդ Աստուծոյ ծանօթութիւնը, » հարցուց երիտասարդը՝ մօտենալով քարայրի բերանին:

« Աշխարհի բոլոր ծիրանիէն ու գոհարներէն աւելի թանկալին է, » պատասխանեց ձգնաւորը:

« Եւ դուք ստացա՞՞ծ էք զայն », ըսաւ զեռատի Աւազակը՝ աւելի մօտենալով:

« Երբեմն, իրօք », պատասխանեց ձգնաւորը, « ես Աստուծոյ կատարեալ ծանօթութիւնն էի ստացած, բայց խեղճութեամբս կորսնցուցի՝ ուրիշներու բաժնելով: Սակայն, հիմա իսկ ինձ մնացած ծանօթութիւնն անգամ՝ ծիրանիէ ու գոհարներէ աւելի թանկ է: »

Եւ երբ դեռատի Աւազակը լսեց աս, ձեռքի ծիրանի ու գոհարները մէկ կողմ նետեց և պողպատէ կոր



5594-7

ու սուր դաշոյն մը քաշելով՝ ըսաւ ձգնաւորին. «Ի՛նձ սուր խակոյն սա ունեցած Աստուծոյ ծանօթութիւնդ, եթէ ո՛չ վստահ եղիր, կը սպաննեմ քեզ: Ինչո՞ւ համար չպիտի սպաննեմ մէկը, որ ինձմէ աւելի հարստութիւն ունի:»

Եւ ձգնաւորը տարածեց ձեռքերն ու ըսաւ. «Լաւագոյն չէ՞ ինձ համար Աստուծոյ հեռուոր ատեաններուն մէջ՝ երթալ ու փառաբանել զԱյն, քան սպրիլ աշխարհի մէջ՝ դուրկ Անոր ծանօթութենէն: Սպաննէ՛ դիս, եթէ ատ է ուղածդ: Բայց ես չպիտի տամ Աստուծոյ ծանօթութիւնս:»

Եւ դեռատի Աւաղակը ծնրադրեց ու աղերսեց անոր, բայց ձգնաւորը՝ Աստուծոյ մասին չուղեց խօսիլ և ո՛չ ալ ուղեց իր Գանձը տալ. ու դեռատի Աւաղակը ոտքի ելլելով՝ ըսաւ ձգնաւորին. «Ուղածիդ պէս թող ԲԼԱՅ: Ինձ գալով, ես Եօթը Մեղքերու Քաղաքը պիտի երթամ, որ հոսէն երեք օրուան ճամբայ է լոկ, ու անոնք իմ ծիրանիկս փոխարէն հաճոյք պիտի տան ինձ ու մարդարիաներուս փոխարէն հեշտանք պիտի ծախեն:» Եւ ծիրանիկն ու գոհարները առնելով՝ հեռացաւ հասցնեալ:

Եւ ձգնաւորը պոռաց ու հետեւեցաւ աղերսագիրն: Երեք օրուան ճամբայ Աւաղակին հետեւելով՝ կը թախանձէր անոր ետ դառնալ ու չհոնել Եօթը Մեղքերու Քաղաքը:

Եւ միշտ դեռատի Աւաղակը ետեւ՝ ձգնաւորին կը նայէր ու կը կանչէր անոր ըսելով. «Սա ծիրանիկն ու գոհարներէ աւելի թանկ Աստուծոյ ծանօթութիւնը պիտի տա՞ս ինձ: Եթէ տաս, քաղաք չեմ մտներ:»


Եւ ձգնաւորը կը պատասխանէր միշտ. «Այդ միակը բանէն դատ, բոլոր ունեցածներս կուտամ: Որովհետեւ ատիկա տալ՝ օրինական չէ:»

Եւ երրորդ օրուան վերջալոյսին՝ Եօթը Մեղքերու Քաղաքին ծիրանի մեծ դուռներուն մօտեցան անոնք: Եւ Քաղաքէն բաղմաձայն խնդուքներու ազմուկ մը կուգար:

Եւ դեռատի Աւաղակը պատասխանելու տեղ՝ կը խընդար ու կը ջանար դուռը դարնել: Ու երբ բաղխեց զայն, ձգնաւորն առաջ վազելով՝ բռնեց անոր զգեստի քղանձքէն ու ըսաւ. «Տարածէ ձեռքերդ ու բազուկներդ վիզիս շուրջ պլլէ և ականջդ պի՛րկ շրթունքներուս զըպցուր, ու քեզ տամ ինչ որ մնացած է ինձ Աստուծոյ ծանօթութենէն:» Եւ դեռատի Աւաղակը կանգ առաւ:

Եւ երբ ձգնաւորը հազորդեց իր Աստուծոյ ծանօթութիւնը, գետին ինկաւ լալազին ու մեծ մոայլ մը քաղաքն ու դեռատի Աւաղակը ծածկեց իրմէ և այլևս չսեստու դանոնք:

Եւ մինչ ինք հոն ինկած կուլար, Մէկը քովը կեցած կը հսկէր իր վրայ, և Ան որ քովն էր կեցած, արոյրէ ոտքեր ունէր ու նուրբ ասրանման մազեր: Եւ Ան վերցուց ձգնաւորն ու ըսաւ անոր. «Ասկէ առաջ Աստուծոյ կատարեալ ծանօթութիւնն ունէիր, հիմակ Աստուծոյ կատարեալ սէրը պիտի ունենաս: Ինչո՞ւ համար կուլաս:» Եւ Ան համբուրեց զայն:



ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ



Կէսօր-վերջ մը, երբ ֆափե-Տը-չս փելի զուրսը նստած՝ փարիզեան կեանքի պ'ըրճանքն ու ճոխութիւնը կը գիտէի, և առջեւէս անցնող հպարտութեան ու ազքատութեան տարօրինակ համայնապատկերին հանդէպ՝ վերնուրիս վրայ կը հիանայի, մէկուսն անուսն տալը լսեցի: Բողոքս դարձայ ու խորտ Մըրչիսընը տեսայ: Գրեթէ տասը տարի առաջ՝ քօլէճի մէջ միասին ըլլանէս ի վեր հանդիպած չըլլալով իրարու, հրճուեցայ այս վերհանդիպումս համար, ու ջերմապէս ձեռք սեղմեցինք: Օքըսֆօրտի մէջ սիրտ բարեկամներ էինք: Անչափօրէն կը սիրէի զայն. ա'յնքան գեղեցիկ, ա'յնքան վեհօղի ու ա'յնքան յարգելի էր: Իր մասին միշտ սովոր էինք ըսելու որ ամէնալու մարդը պիտի ըլլար, եթէ ճշմարտութիւնը չխօսէր միշտ. բայց կը խորհիմ թէ մենք իրապէս կը զմայլէինք իրեն՝ առաւելապէս իր համարձակ անկեղծութեանն համար: Բառական փոխուած զտայ զինքը: Անձկոտ ու չիօթ կը թուէր ու քաննոյ մը՝ տարակուստ: Զգացի թէ ասի՝ արդի սկեպտիկութիւնը չէր կրնար ըլլալ, քանի որ Մըրչիսըն՝ Թօրիներու ամէնաքաջը՝ այնքան ամբաստան կը հաւատար Հնդամատեանին, որքան Աղնուականներու իորհրդարանին. ու ստի եղբակացներով թէ կին մըն էր այդ՝ հարցուցի թէ ամուսնացած էր:

«Կիրենրը բաւական լաւ չեմ հասկնար,» պատասխանեց:

«Միրելի ձերա՛լտս,» ըսի, «կիրենրը պէտք է սիրելք և ոչ թէ հասկնալ:»

«Չեմ կրնար սիրել մէկը, որուն չեմ կրնար վստահիլ,» պատասխանեց:

«Վստահարա՛ր Ձեր կեանքը դադանիք մը ունի, ձերա՛լտս,» բացականչեցի: «ըսէ՛ք ինձ այդ:»

«Երթանք կտոք նստինք,» պատասխանեց, «չատխոնուած է հոս: Ո՛չ. դեղին կտոք չեմ ուզիր, ուրիշ ինչ գոյն կ'ըլլայ, թո՛ղ լըլայ. . . ահա՛ սա մութ կանանչը լաւ է:» և քանի մը վայրկեանէն՝ ծառուղիէն Մասըղին կը սուբայինք:

«Ո՛ւր պիտի երթանք,» ըսի:

«Ա՛ն, ուղած տեղերնիդ,» պատասխանեց. . . «Անտառի ճաշարանը. հոն կը ճաչենք ու Դուք՝ Ձեր մասին ամէն ինչ կը պատէք:»

«Նախ, կ'ուզեմ Ձեր մասին լսել,» ըսի: «Ձեր գաղտնիքն ըսէ՛ք ինձ:»

Գրպանէն՝ մարոկենիէ արծաթաճարմանդ տփիկ մը հանելով՝ ինձ երկարեց: Բացի, մէջը կնոջ մը լուսանկարը կար: Նէ բարձր ու նրբին՝ իր խոշոր տարտամ աչքերով ու ցիրուցան մազերով՝ արտակարգ նկարչագեղութիւն մը ունէր: Պայծառատես մը կը թուէր՝ ձօխ մուշտակներով փաթաթուած:

«Ի՞նչ կը խորհիք այդ դէ՛քի մասին,» ըսաւ: «Վստահելի՞ է:»

Չգուշութիւնով քննեցի: Ինձ՝ գաղտնիք մը ունեցողի դէմքը թուեցաւ ան, բայց թէ այդ գաղտնիքը բարի՞ էր թէ չար՝ այդ չէի կրնար գուշակել: Իր գե-

ղեցկութիւնը՝ բաղմատեսակ գաղտնիքներէ համադրուած գեղեցկութիւնն էր — գեղեցկութիւնը, ոտուզիւ, որ հոգեբանական է և ոչ թէ ձեւային (plastic). և նուազ ժպիտը, որ ճիշդ շրթունքներուն մէջ կը խաղար, իրապէս անուշ ըլլալէ աւելի՛ յոյժ շատ խորամանկօրէն նըրբին էր:

«Վա՛ւ,» գոչեց անհամբեր, «ի՞նչ կ'ըսէք:»

«Նէ ձիօֆօնսան է՝ սամոյրներու մէջ,» ըսի, «ներս վրայով ամէն բան ըսէք ինձ:»

«Հիմակ չէ՛ ճաչէն ետք,» ըսաւ, ու սկսան ուրիշ բաներ խօսիլ:

Երբ սպասեակը մեր սուրճն ու գլանիկները բերաւ, յիշեցուցի ձերալտի իր խոստումը: Ոտքի ելաւ, սենեակին մէջ երկու երեք անգամ ձեռեց ու բազկաթոռի մը վրայ լինալով՝ սա պատմութիւնն ըրաւ. —

«Իրիկուն մը,» ըսաւ, «հինգի միջոցին Պօնս փողոցէն վար կ'իջնէի: Կառքերու ահուկ իրարանցում մը կար և առևտուրը կեցած էր գրեթէ: Սալարկին մօտ կեցած էր փոքրիկ, դեղին կիսակառք մը, որ՝ սա կամ նա պատճառով՝ ուշս գրաւեց: Մօտէն անցած միջոցիս, այսօր կէսօրէ ետք Չիզ ցուցուցած դէմքս տեսայ: Անմիջապէս կախարդեց զիս: Ամբողջ գիշերը իր վրայ խորհեցայ, ինչպէս և ամբողջ յաջորդ օրը: Այդ դժբաղդ հրապարակը վերուվար կը պտտէի՝ նայելով ամէն կառքի մէջ՝ անձկօրէն սպասուն դեղին կիսակառքին: Բայց իմ գեղանի անձանութունին չէի կրնար գտնել, ու վերջապէս սկսայ խորհիլ որ լոկ երազ մըն էր նէ: Գրեթէ շաբաթ մը ետք կը ճաչէի Տիկին Ռասթայի հետ: Ծաշը ութին էր՝ բայց ժամը ութուկէսին՝ դահլիճին մէջ կը սպասէինք դեռ: Վերջապէս ծառան բանալով դուռը՝

յայտարարեց Տիկին Ալրոյի դալուստը: Փնտոած կինս էր: Եւրս մտաւ յամբօրէն՝ ճերմակ ժանեակով լուսնաշողի մը հանդոյն: Եւ ճաշի ընդունելու համար նէ, իմ թոյլ-տուտ թիւնս ուղեցին՝ ներուժ հրճուանքով մը ողողելով զիս: Մեր նստելէն վերջ՝ յոյժ անմեղօրէն դիտեցի «ժամանակ մը առաջ, Տիկին Ալրոյ, Պօնտ փողօցի մէջ Չեզ տեսած բլլալ կը կարծեմ:», Տժդունեցաւ նէ և յած ձայնով ըսաւ ինձ. «Խնդրե՛մ, այդքան բարձրէն մի՛ խօսիք: կրնան լսել Չեզ:», Այսքան յոռի սկզբնաւորութիւն մը ըրած բլլալուս հակար, ինքզինքս թշուառ դալով՝ անփութօրէն ֆրանսական խաղերու խնդիրին մէջ մխրճեցայ: Ծատ քիչ կը խօսէր, մի՛շտ միեւնոյն երաժշտական ձայնով ու մի՛շտ մէկէ մը լսուելու վախով մտատանջ: Տարփօրէն և յիմարօրէն սիրահարեցայ և զնէ պարաւանդող զազանիքի անպարաքիժ մթնոլորտը՝ էն խանդալուս հետաքրքրութիւնս կը գրգռէր: Ճաշէ անմիջապէս ետք, երբ մեկնեցաւ նէ, հարցուցի թէ կըրնայ՞ օյցեղել իրեն ու տեսակցիլ: Վայրկեան մը վաբանելէ յետոյ՝ բոլորը նայեցաւ տեսնելու համար թէ մօտերնիս մէկը կա՞ր, ու ըսաւ. «Այո՛, վաղը հինգի քատորդ մնացած:», Տիկին Ռասթայէ խնդրեցի որ պատմէ ներս մասին: Բայց ամէնը, զոր կըրցայ իմանալ՝ ներս այրի բլլալն ու Փարֆ Լեյնի մէջ գեղեցիկ տուն մը ունենալն էր: Եւ երբ իբր դիտուն տաղտկարան սկսաւ այրիութեան վրայ քննական տեսութիւն մը ընել՝ լուսաբանելու համար այդ կեանքը պատշաճօրէն ապրելու առաքինութիւնը, ձգելով տուն գացի:

Յաջորդ օրը ճիւղ տեսնին՝ Փարք Լէյն հասայ: Բայց մտանապետն ըսաւ թէ Տիկին Ալրոյ նոր դուրս էր ելած: Բոլորովին ապերջանիկ ու խիստ չփոթած՝

քլուպ գացի ու երկար մտածելէ ետք՝ նամակ մը գրեցի, հարցնելու թէ կը թոյլատրուէ՞ր ինձ բաղլս փորձել՝ ուրիշ յետմիջօրէի մը: Քանի մը օր պատասխան չառնելէ ետք՝ վերջապէս պղտիկ երկառղ մը ստացայ, որով՝ կիրակի ժամը չորսին՝ առնը դանուիլը կը յայտնէր, սա արարօրինակ յետգրութեամբ. «Հաճեցէք ինձ կրկին չը գրել հոս. երբ տեսնո՞մ Չեզ, կը բացատրեմ:», կիրակի ընդունեց զիս. կատարելապէս հմայիչ էր. բայց երբ կը մեկնէի, խնդրեց ինձմէ որ եթէ երբեք իրեն կրկին գրելու առիթ ունենայի, սա հասցէով գրիէի. Տիկին Նօֆս, Ուիքթէյքր Գրաստըն, Արիւն Փոռոյց. «Բուն իմ առնիս մէջ նամակ չկրնալ ստանալուս պատճառներ կան», ըսաւ:

Ամբողջ եղանակին շատ անգամներ տեսայ նէ՝ մի՛շտ գազանիքի նոյն մթնոլորտով պարուրուած: Երբեմն կը խորհէի թէ մէկու մը ազգեցոյթեան տակ բլլալու էր: Բայց այնքան անմատչելի կը թուէր որ, չէի կրնար հաւատալ: Ինձ համար իրապէս շատ դժուար էր եղբակացութեան մը յանդիլ, քանզի նէ կը նմանէր թանգարանի այն տարօրինակ բիւրեղներուն, որոնք վայրկեանէ վայրկեան՝ յստակ ու մշտտ կ'ըլլան: Վերջապէս որոշեցի զինքը կնութեան խնդրել: Բոլոր այցերուս և գրկած քանի մը նամակներուս վրայ հարկադրած տեւական գազտնապահութենէն՝ հիւանդ ու հողեսպառ էի եղած: Գրատունը՝ զրեցի իրեն, հաւնալու համար թէ յաջորդ երկուշաբթի կրնա՞ր տեսնել զիս: Այո՛, պատասխանեց և ևս հրճուանքի և թիւրբոյր երկինքն էի: Նէ առինքնած էր զիս, հակառակ գազանիքին — ինչպէս կը խորհէի, և ատոր իսկ հետեւանքով — ինչպէս հիմակ կը տեսնեմ: Ո՛չ, նոյնինքն կ'ինն էր զոր կը սիրէի:

Գաղտնիքը կը խոտովէր, կը մոլեգնէր զիս: Ինչո՞ւ զիպ-
ուածը զիս իր հետքերուն մէջ էր ձգած:»

«Ուրիմն դտաք դանոնք,» ըսի:

«Վախնամ թէ,» պատասխանեց: «Դուք Ձեզ՝ կրնաք
դատել:»

«Միւս երկուշարթին, մօրեղբորս նախնիթրիքի
գացի և չորսի ատենները ինքզինքս Մէրիլպոնի ճամբան
գտայ: Գիտէք որ մօրեղբայրս Րիճընթ'ս փարք կը բնակի:
Ուզելով ֆիքքատիլի երթալ՝ խեղճ ու պղտիկ բազմաթիւ
փողոցներէ՝ կարճ ու կտրուկ ճամբան բռնեցի: Յանկարծ
դէմս գտայ Տիկին Ալրոյը թանձրօրէն քողարկուած ու
յոյժ ձևալընթաց: Փողոցին ծայրի տունը հասնելով՝ սան-
դուխներէն վեր ելաւ և քաշեց մղալը ու ներս գնաց:
«Ահա գաղտնիքը,» ըսի ինքնիբն ու առջ փութալով
քննեցի տունը: Վարձու յարկարածիներ տուող տեղ մը
թուեցաւ: Նէ՛ թաշկինակը սեմին վրայ էր ձգած. վեր-
ցնելով գրպանս զրի: Յետոյ սկսայ խորհիլ ընելի-
քիս վրայ: Եղբակացուցի թէ իրաւունք չունէի լրտեսե-
լու նէ. ու կտոք մը նստելով քլիւ պ գացի: Վեցին նե-
րա այցելեցի: Բազմոցի մը վրայ պտակած էր, հագած՝
ինչպէս յաճախ, արծաթահուռ թէյագոյն շրջագդեստ
մը՝ ճարմանդուած տարօրինակ լուսնասուտակներով: Բո-
լորովին սիրուն կ'երևէր: «Այնքան ուրախ եմ
Ձեզ տեսնելու,» ըսաւ: «ամբողջ օրը դուրս չեմ
ելած բնաւ:» Ապշած իրեն յտեցայ ու գրպանէս
թաշկինակը քաշելով՝ իրեն երկնցուցի: «Այս կէս օրէ
ետք, Տիկին Ալրոյ, Գըմըր փողոց ձգած էք դայն,» ըսի
խիստ հանդարտօրէն: Սարսափով ինձ նայեցաւ՝ առանց
թաշկինակն առնել փորձելու: «Ի՞նչ կ'ընէիք հոն,»
հարցուցի: «Ի՞նչ իրաւունք ունիք զիս հարցաքննե-

լու,» պատասխանեց: «Ձեզ սիրող մարդու մը իրաւուն-
քը,» պատասխանեցի: «եկած եմ Ձեզ կնութեան խըն-
դրելու:» Նէ դէմքը իր ձեռքերուն մէջ ծածկեց ու ար-
ցունքի հեղեղներու մէջ՝ փղձկեցաւ: «Պէտք է ըսէք
ինձ,» շարունակեցի: Ոտքի ելաւ նէ ու շեշտ երեսս
նայելով ըսաւ: «Լօրտ Մըրիսըն, ըսելու բան մը չկայ
բնաւ:» — «Մէկու՛ մը գացիք Դուք,» գոչեցի: «սա՛
Ձեր գաղտնիքն է:» Մահատիպօրէն սոգունած՝ ըսաւ:
«Ոչ ոքի գացի:» — «Ձե՞ք կրնար ճշմարտութիւնն ը-
սել,» բացադանչեցի: «Ըսի արդէն,» պատասխանեց:
Մոռեցնած ու խելայիղ բան մըն էի: չեմ գիտեր թէ
ինչ ըսի ներս, բայց սարսափելի բաներ ըսի անպայ-
ման: Վերջապէս տունէն դուրս նստուեցայ: Յաջորդ
օրը նամակ մը գրեց ինձ: Առանց բանալու ետ դրկեցի
ու Alan Colville-ով Նորլեկիայ գացի: Ամիսէ մը վե-
րագարձայ ու ստաջին բանը զօր տեսայ Մօրնինկ Փօս-
թի մէջ. Տիկին Ալրոյի մահն էր: Օրիերային մէջ պաղած
ու թութերու վարակուածով հինգ օրէն մեռած էր: Լեղուս
կապուեցաւ ու ո՛չ ոք տեսայ: Այնքա՛ն սիրած, այնքա՛ն
մոլեգնօրէն էի սիրած նէ: Բարի՛ Աստուած, ի՛նչպէս
կը սիրէի այդ կինը:»

«Այն փողոցը՝ այդ տունն ալ գացի՞ք,» ըսի:

«Այո՛», պատասխանեց:

«Օր մը Գըմըր փողոց գացի: Ձեռքս չէր՝ տարա-
կոյսը կը տանջէր զիս: Բաղխեցի դուռը ու պատկառելի
կին մը բացաւ ինձ: Հարցուցի թէ վարձու սենեակ մը
ունէ՞ր: «Այո՛, պարոն,» պատասխանեց, «դահլիճները
կ'ենթադրեմ՝ թէ վարձու պիտի տրուին: Բայց երեք ա-
միսէ ի վեր տեսած չունիմ տիկինը, և որովհետեւ վարձքը
կը պարտի, կրնաք բռնել,» — «Ա՞ս է տիկինը,» ըսի, ցոյց

տալով լուսանկարը: « Ինքն է, բաւական վտանգօրէն, ,,
բացականչեց: « Ե՞րբ կը վերադառնայ, պարոն: ,, — «Տի-
կինը մեռած է, ,, պատասխանեցի: « Ա՛ն, պարոն, չեմ
յուսար, ,, ըսաւ Տիկինը: « ամէնալաւ վարձակալս էր: Շա-
բաթական երեք կիկնի կը վճարէր լոկ դահլիճներու մէջ
երբեմն երբեմն նստելու համար: ,, — « Հոս մէկո՞ւ մը կու-
դար, ,, ըսի բայց կինը վտանացուց թէ այդպէս չէր, թէ
միշտ առանձին կուգար ու մէկը չէր տեսներ: « Ի՞նչ կ'ը-
նէր նէ դրապէս ,, գոչեցի: « Պարո՛ն, պարզապէս դահլի-
ճին մէջ նստած վէպ կը կարգար ու երբեմն թէյ կը
խմէր, ,, պատասխանեց կինը: Ձէի գիտեր ըսելիքս, ուս-
տի, ոսկի մը տալով մեկնեցայ: Արդ, ի՞նչ կը խորհիք
թէ կը նշանակէր այդ ամէնը: Ձէ՞ք խորհիք թէ կինը
ճշմարտութիւնը կ'ըսէր:»

« Ա՛յո:»


« Ուրեմն, Տիկին Ալրոյ ինչո՞ւ կ'երթար հոն:»

« Միբեկ ճէրալտս, » ըսի, « Տիկին Ալրոյ գաղտնիքի
մենամօլութիւնն ունեցող կին մըն էր եղած պարզա-
պէս: Նէ վարձած էր այդ սենեակները՝ իր քօղքը քա-
շած հոն երթալու և ինքզինքը զիւցաղնուհի մը երևա-
կայելու հաճօյքին համար: Գաղտնի մնալու ցանկու-
թիւնն ունէր, բայց նէ նոյն ինքն՝ առանց Գաղտնիքի
Սիկինքս մըն էր լոկ:»


« Իրապէս ատո՞նկ կը խորհիք:»

« Վտան հմ ատօր, » պատասխանեցի:

Հանեց մարտկենիէ տիկիլը, բացաւ ու լուսանկարին
նայեցաւ: « Արդե՞օք, » ըսաւ վերջապէս:



Տ Ի Պ Ա Ր Մ Ի Լ Ի Ո Ն Ա Տ Է Ը Ը



Հ Ի Ս Յ Ո Ւ Մ Մ Ը

Եթէ մէկը հարուստ է, հրապուրիչ մարդ մը ըլլալու
պէտք չունի անպատճառ: Վիպասանութիւնը հարուստին
առանձնաշնորհն է, ոչ թէ անգործին զբաղումը: Աղքատ-
ները պէտք է գործնական ու արձակուանակ ըլլան: Արդի-
կեանքի ճշ արտութիւններն են ասոնք, զոր Հիւճի Էրս-
քին չէրականացուց բնաւ: [Է՛ք Էրսի: Իմացականա-
պէս, պէ՛տք է խոստովանինք, որ մեծ բան մը չէր: Իր
կեանքին մէջ՝ չողջողուն՝ կամ նոյն խակ չարամիտ
(ill-natured) բան մը չէր ըսած: Բայց հրաշագեղ նայ-
ուածք մը ունէր՝ թուխ ու դանդուր մազերով, յստա-
կած իր կիտապէմքով ու գորշ աչքերով: Այնչափ ժո-
ղովրդական էր մարդերու որքան՝ կիներու: Դրամ չա-
հելու կատարելութենէն զատ՝ միւս բոլորը ունէր: Զօր-
մէն ժառանգած էր՝ հեծելազօրի սուրը և տասնևհինգ հա-
տօրնոց Պասմուրիսն Թերակղզային Պասերազմի մը, որոնց
առաջինը կախեց իր հայելին վրայ և երկրորդը դարա-
նի մը մէջ դրաւ: Ruff's Guide-ի և Bailey's Magazine-ի
մէջտեղ: Ա. Էն բան փորձած էր: Վեց ամիս սակարա-
նը խաղալով էր՝ բայց ի՛նչ կրնար ընել թիթեռնիկ
մը՝ ցուլերու և արջերու մէջ: Քիչ մը աւելի երկար ա-
տեն թէյի վաճառական եղած էր, բայց շուտ էր ձանձ-

բացած: Յետոյ փորձած էր անտալուզեան բարկ դինի ծախել, բայց դարձեալ չէր յաջողեր դինիին յիջ մը շատ դառնութեանն համար: Վերջապէս ոչինչ եղաւ թոյլ ու հաճոյալի երիտասարդ մը՝ կատարեալ կիսա-դէմքով ու առանց զբաղումի:

Գործերը վատթարացնել՝ շատ կը սիրէր: Իր սիրած աղջկան անունը Լօրա Մէրթըն էր՝ դուստրը քաշ-ուած գնդապետի մը, որ Հնդկաստանի մէջ իր ժուժկա-լութեանն ու մարտողութիւնն էր կորսնցրուցած, ան-գամ մըն ալ ոչ մէկը վերադարձնու համար: Հիւճի պատրաստ էր համբուրելու կօշկակապերը Լօրային, ու-րուն պաշտումի կուռքն էր ինք, Լօնտօնի ամէնազեղե-ցիկ զոյգն էին ասոնք, որոնց մէջ penny-piece մը գոյու-թիւն չունէր: Գնդապետը շատ կը սիրէր Հիւճին, բայց ու է նշանախօսութեան առաջարկ չէր ուզեր մտիկ ընել:

«Տղա՛ս,» կ'ըսէր սովորաբար, «երբ դուն քեզի 10.000 ոսկի վաստկիս, եկուր ինձի ու կ'տեսնուինք այդ մասին:» Հիւճի շատ դառնացած կ'երևէր այդ օրերուն ու սփոփուելու համար կ'ուզէր Լօրայի երթալ:

Առտու մը Հօլլանտ ֆարֆ գացած միջոցին, ուր կը բնակէին Մէրթընները, դիպուածով հանդիպեցաւ իր մէկ մեծ բարեկամին՝ Ալան Թրէվըրի, որ նկարիչ մըն էր: Իրա՛ւ, այսօր ամէն ոք նկարիչ է՝ բայց ա՛ն արուես-տադէտ մըն էր նոյն ատեն և արուեստադէտները հազ-ուադիւտ են յաւետ: Անձնապէս կոշտ ու անհեթեթ մէկն էր՝ ցանոտ դէմքով ու խոռացած մօրուքով: Սակայն, վրձինը բռնած միջոցին ճշմարիտ վարպետ մըն էր: Իր պատկերները կը փնտռուէին եռանդազին հետաքրքրու-թիւնով: Պէտք է գիտնալ թէ Թրէվըր նախապէս՝ լոկ Հիւճիի անձնական հմայքին համար դրաւուած էր ա-

նով: «Միակ մարդերը, դոր պէտք է նկարիչ մը ճանչ-նայ,» սովոր էր ըսել, «bête ու գեղեցիկ մարդերն են: մարդեր՝ որոնց նայիլ արուեստագիտական հաճոյք մըն է և հետերնին խօսիլ՝ իմացական հանդիստ մը: Պճնասէր մարդեր ու սիրուած կիներ՝ աշխարհը կը վարեն, դէթ այդպէս պէտք է ընեն:» Սակայն, Հիւճին աւելի լաւ ճանչնալէ ետք, սիրեց զայն նոյնքան ալ իր պայծառ ու զուարթ հոգիին և վեհանձն ու անվրդով բնութեան համար՝ իր աշխատանոցը մտնելու բացարձակ ազատու-թիւն տալով անոր:

Երբ Հիւճի ներս մտաւ, Թրէվըր վերջին հպումները կը խաղար՝ կենդանի մեծութեամբ մուրացկանի մը հը-բաշալի պատկերին վրայ: Ինք՝ մուրացկանը, կեցած էր աշխատանոցին մէկ անկիւնը՝ բեմի մը վրայ: Չորացած ծերունի մըն էր՝ մազաղաթի նման խորշոմած դէմքով ու յոյժ արգահաստելի արտայայտութեամբ: Իր ուսերուն վրայ թուխ ու տձեւ վերարկու մըն էր նետեր՝ բոլորովին պատառատուն ու գրգլած: Իր հաստ կօշիկները կար-կարկտանով լեցուն էին՝ մէկ ձեռքով անտաշ ցու-պի մըն էր կոթներ ու միւսով պատտած գլխարկն էր բացած՝ ողորմութիւն հայցելու:

«Ի՛նչ սաչեցուցիչ տիպար:» մրմնջեց Հիւճի, բարե-կամին հետ ձեռք թօթուելով:

«Ապչեցուցիչ տիպար:» գոչեց Թրէվըր իր ձայնին ծայրով, «ե՛ս պէտք է ատանկ խորհիմ: Ասանկ մուրաց-կաններ ամէն օր չեն հանդիպիր: Գի՛ւտ մը, սիրելիս, կենդանի վէլասքէ մը: Ո՛հ, Ռամպրանտ՝ ի՛նչ ժանտա-ջրանկար մը պիտի ուզէր շինել անկէ:»

«Սի՛ղճ ծերուկ,» ըսաւ Հիւճի, «ի՛նչքան թշուա-կներելի: Բայց ձեզ նկարիչներուդ համար իր դէմքը ի՛ր քաղդն է՝ կ'ենթադրեմ:»

«Անտարակոյս,» պատասխանեց թրէվըր, «չէք յուսար որ մուրացկան մը երջանիկ երևւի, չէ՞:»

«Ի՞նչ կը ստանայ տիպար մը՝ նստելու համար,» հարցուց Հիւճի հանգստաւէտ տեղ մը գտնելով իրեն, բազմոցին վրայ:

«Ժամը՝ շիւին մը:»

«Դո՛ւք ի՞նչ կ'առնէք պատկերի մը համար, Ալան:»

«Օ՛հ, երկու հազար կ'առնեմ ես:»

«Փառ՞ուհ:» (20 շիւին)

«Կիճի (21 շիւին): Նկարիչները, բանաստեղծներն ու բժիշկները միշտ կիճի կ'առնեն:»

«Լա՛ւ, կը խորհիմ թէ տիպարը պէտք է առ հարիւր բան մը առնէ,» գոչեց Հիւճի խնդալով. «անոնց աշխատանքը ձերինին չափ ծանր է:»

«Պարա՛ւ պ խօսք, պարա՛ւ պ խօսք: Հը՛ն, նայեցէք անդամ մը օրն ի բուն պատկերակալի մը առջև կենալու և ներկին վրայ իյնալու՝ տանջանքին միայն: Հիւճի՛, խօսելու շատ արամաղիր կը թուիք, բայց կը վստահացնեմ Ձեզ թէ վայրկեաններ կան երբ Արուեստը՝ գրէթէ ձեռական աշխատանքի վեհութեան կը հասնի: Հիւճի մակ Դուք պէտք չէ շաղակրատէք: Նստ գրադամ եմ ես: Գլանիկ մը ձեռքէք ու լռեցէք:»

Քիչ հտք ծառան ներս մտնելով՝ թրէվըրի ըսաւ թէ շրջանակագործը իր հետ խօսիլ կ'ուզէր:

«Մի՛ աճապարէք, Հիւճի,» ըսաւ դուրս ելած միջօցին, «վայրկեանէ մը կը դառնամ:»

Եւր մուրիկը օգտուելով թրէվըրի բացակայութենէն, բոպէ մը՝ իր ետեւը դրուած փայտէ նստարանին վրայ հագեցեցաւ: Ան՝ այնքան լքուած ու թշուառ կը թուէր, որ Հիւճի ձեռքը չէր՝ չգլթալ և զգաց թէ իր գրպանը

ի՛նչքան դրամ ունենալը կը նայէր: Բոլոր ունեցածը ոսկի մը ու քանի մը պղնձագրամներ էին: «Խե՛ղճ ծերուկ,» խորհեցաւ ինքնիրեն, «ինձմէ աւելի պէտք ունի ասոր սակայ որ երկու շաբաթ կառք չպիտի նստիմ,» և ձեմնլով աշխատանոցին մէջ՝ ոսկին մուրացկանին ձեռքը սահեցուց:

Հիւճին ցնցուեցաւ ու նուազ ժպիտ մը թրաւ իր չորցած չրթուքներէն: «Շնորհակալ եմ, պարոն,» ըսաւ, «շնորհակալ եմ:»

Աս միջոցին թրէվըր ներս մտաւ ու Հիւճի մեկնեցաւ՝ ըրածին համար քիչ մը շիւինելով: Այդ օրը Լօրայի հետ անցնելէ և իր դատարկաշրջութեան համար հմայիչ յանդիմանութիւն մը ստանալէ ետք, առն գնաց:

Այդ իրիկունը տասեմէկի միջոցին փաշեք Քլիւպ գնաց, ուր թրէվըր ծխասնեակին մէջ առանձին նստած seltzer ու հոնոստեան գինի (hook) կը խմէր:

«Լաւ, Ալան, պատկերնիդ աղէկ մը լմնցուցի՞ք,» ըսաւ սիկառը վառելով:

«Լմնցուցի և շրջանակեցի, մա՛նչս,» պատասխանեց թրէվըր: «Քիչ ատենէ յաթմանակ մը պիտի տանիք: Ձեր տեսած այն ձեր տիպարը Ձեզմով գրաւուած է բոլորովին: Ձեր մասին ամէն բան պատմեցի իրեն — թէ ո՛վ էք, ո՛ւր կը գտնուիք, ի՛նչ եկամուտ ունիք, ի՛նչ ակնկալութիւններ կը տածէք . . . :»

«Սիրելի Ալան,» գոչեց Հիւճի, «տուն դացած ատենս հաւանաբար ինձ պիտի սպասէր ճամբան: Բայց անշուշտ կը կատակէք միայն: Խե՛ղճ, թշուառ ծերունի: Կը փափաքէի՛ բան մը կարենալ ընել իրեն: Ահոնի է խորհիլ թէ մէկը կրնայ այսքան թշուառ ըլլալ: Տունը ղէզերով հին զգեստներ ունիմ — կը կարծէ՞ք թէ ատանկ բաներու կարեւորութիւն կուտայ: Իրաւ որ իր ցնցոտիները թել թել էին եղած:»

«Բայց ինք ատենցմով աւելի ճոխ կ'երեւի,» ըսաւ թրէվըր: «Ես չպիտի ուզէի փրատիլ նկարել զինքը՝ ու եւ է զինի: Ի՛նչ որ դուք ցնցոտի կը կոչէք, ես վիպասանութիւն կը կոչեմ: Ի՛նչ որ աղքատութիւն կը թուի Ձեզ, նկարչագեղութիւն է ինձ: Եւ սակայն, Ձեր առաջարկութեան համար կը խօսիմ իրեն:»

«Ալան,» ըսաւ Հիւճի լրջօրէն, «Դուք նկարիչներդ սիրտ չունիք:»

«Արուեստագէտի մը սիրտը՝ իր գլուխն է,» պատասխանեց թրէվըր. «ատկէ զատ մեր կոչումն է պատկերացնել աշխարհը՝ ինչպէս որ կը տեսնենք զայն եւ ո՛չ թէ բարեկարգել՝ ինչպէս որ գիտենք: Իւրաքանչիւրին՝ իր արհեստը: Եւ հիմակ ըսէք ի՞նչպէս է Լօրան: Ծեր տիպարն անով շատ հետաքրքրուեցաւ:»

«Ներս մասի՞ն ալ խօսեցաք ուրեմն՝ իրեն:» ըսաւ Հիւճի:

«Անշո՛ւշտ: Անոզոք գնդապետին, սիրուն Լօրային ու 10,000 ոսկիին մասին՝ ամէն բան զիտէ:»

«Իմ անձնական բոլոր գաղտնիքնի՞րս պատմեցիք այդ ձեր մուրացկանին:» գոչեց Հիւճի՝ յոյժ կարմրած ու զայրագին:

«Միբեւի մա՛նչս,» ըսաւ թրէվըր մպտագին, «այդ ձեր մուրացկանը՝ ինչպէս կը կոչէք զայն՝ Եւրոպայի ամէնահարուստներէն մէկն է: Կրնայ ամբողջ Լօնտօնը գնել՝ իր իսկ հարստութեամբ: Ամէն ոստանի մէջ տուն մը ունի. ոսկի պնակէ կը ճաշէ ու կրնայ՝ երբ ուզէ՝ Ռուսիան պատերազմելէ արդիւել:»

«Ի՞նչ ըսել կ'ուզէք իրապէս,» բացազանցեց Հիւճին:

«Ի՛նչ որ կ'ըսեմ,» ըսաւ թրէվըր: «Աշխատանոցին մէջ Ձեր այսօրուան տեսած ձերունին՝ Պառոն Հաուզ-

պերկն էր: Մեծ բարեկամ մըն է ինձ, որ բոլոր պատկերներս ու նման քաներ կը գնէ: Ամիս մը առաջ յանձնառոյցէք մը տուաւ ինձ՝ զինքն իբր մուրացկան նկատելու համար: Ի՛նչ կ'ուզէք — միլիոնատերի քմա՛յք: Եւ պէտք է ըսեմ թէ փառայեղ պատկեր մը շինեց իր ցնցոտիներուն մէջ, կամ թերեւս ճիշտ է ըսել՝ իմ ցնցոտիներուս մէջ, որ Սպանիայում գնուած հին զգեստի մը մնացորդներն էին:»

«Պատոն Հաուզպէ՛րկ» գոչեց Հիւճի: «Ողորմա՛ծ երկիրք. ոսկի՛ մը տուի անոր .» ու բազկաթողի մը վրայ ինկաւ՝ դժկամակ երեւոյթով:

«Ոսկի՛ մը տուիր,» պոռայ թրէվըր՝ մոնչուն խընդուք մը արձակելով: «Միրելի տղա՛ս, անգամ մըն ալ երբե՛ք չպիտի տեսնես զայն: Son affaire c'est l'argent des autres:»

«Կարծեմ կրնայիք ըսել ինձ, Ալան,» ըսաւ Հիւճի երեսը կախ, «ատանկ ապուշութիւն մը ընելէ արդիւելու համար զիս:»

«Լա՛ւ, նախ որ, Հիւճի,» ըսաւ թրէվըր, «միտքէս չանցաւ երբեք թէ Դուք ատանկ անիոյթ կերպով ողորմութիւն պիտի բամէնէիք: Սիրուն տիպար մը համբուրելնիդ կրնամ հասկնալ, բայց տգեղ տիպարի մը մէկ իրողութիւնը սա էր, որ այսօր ու է մէկուն համար տուներ չէի ես իրապէս. և երբ Դուք եկաք՝ չէի զիտեր թէ Հաուզպէրկ կ'ուզէ՞ր իր անուանին յիշուելը: Դիտէք որ հագուած ալ չէր ամբողջովին:»

«Ի՛նչ տխմար մը պիտի կարծէ զիս,» ըսաւ Հիւճի:

«Ո՛չ երբեք, Ձեր մեկնելէն հոք չափազանց յուզուած էր ու կը ջանար՝ ձեր ու խորշումած ձեռքերը չը-

փերով՝ դասել իր խնդուքը: Չէի կրնար հասկնալ թէ ինչո՞ւ այնքան կը հետաքրքրուէր Ձեր մասին ամէն բան գիտնալու. բայց ամէն ինչ կը տեսնե՛մ հիմակ: Ոսկիինիդ Ձեր հաշիւին չահու գնելով, Հիւճի, տոկոսը՝ ամէն վեց ամիս՝ Ձեզ պիտի վճարէ և յետճաշու պատմելիք՝ հրաշալի պատմութիւն մը պիտի ունենայ:»

«Դժբազդ դե մըն եմ ես,» տրտնջաց Հիւճի: Ամէնալաւ բանը զոր կրնամ ընել՝ երթալ պատկիլն է՝ սիրելի Ալան, ու է մէկուն բան մը մի՛ ըսէք: Չպիտի համարձակէի հրապարակ ելլել:»

«Պարա՛պ խօսք: Ատի ամէնարարձը վստահութիւնը կ'անդրադարձնէ՝ Ձեր մարդասիրական ոգիին վրայ, Հիւճի: Մի՛ աճապարէք. ուրիշ գլանիկ մը ևս հրամեցէք ու Լօրայի վրայ ուղածնուդ չափ կրնաք խօսիլ:»

Սակայն, Հիւճի չէր ուզեր մնալ ու տուն դնաց՝ խիստ ապերջանիկ՝ Ալան Թրէվըրը խնդուքներու մէջ ձգեղով:

Յաջորդ ատուն՝ նախաճաշի միջոցին՝ սոցասաւորը այցնաքարդ մը բերաւ, որուն վրայ գրուած էր —

Մ. ԿԻԻՍՏԱՎ ՆՌՏԷՆ,

Ի ԳԻՄԱՅ Մ. ՊԱՌՈՆ ՀԱՌԻՋՊԷՐԿԻ.

«Կ'ենթադրեմ թէ չքմեղացումի է եկած,» ըսաւ Հիւճի ինքնիրեն՝ պատուիրելով ծառային այցելուն վեր հրամայնել:

Ոսկի ակնոցով ու ճերմակ մազերով ձեր ճեղքըրմե՞ն մը սենեակ մտաւ ու ըսաւ՝ Ֆրանսական թեթեւ շեշտով մը. «Մ. Էրսքիւնի հետ խօսելու պատի՞ւն է, զոր ունիմ:»

Հիւճին խոնարհեցաւ:

«Պատոն Հաուզպէրկէ կուգամ,» շարունակեց: «Պատոնը...»

«Խնդրե՛մ, պարոն, ըսէք իրեն՝ յոյժ անկեղծօրէն ներողութիւն կը խնդրեմ...» թոթովեց Հիւճի:

«Պատոնը,» ըսաւ ձեր ճէնդլմէնը ժպտազին «յանձնարարած է ինձ այս նամակը Ձեզ բերել:» ու երկարեց կնքուած պահարան մը:

Դո՛ւրսի կողմը գրուած էր.

Հ Ա Ր Ս Ն Ե Ջ Օ Ն


ՀԻԻՃԻ ԷՐՍՔԻՆԻ ԵՒ ԼՕՐԱ ՄԷՐԹՐՆԻ,

ՄԵՐ ՄՈՒՐԱՑԿԱՆԷ ՄԸ

Ներսն ալ 10,000 ոսկինոց փոխդիր մը կար:

Երբ ամուսնացան անոնք՝ Ալան Թրէվըր ամէնամտ մարդն էր: Պատոնը հարսնիքի նախաճաշին՝ ուղերձ մը ըրաւ:


«Միլիոնատէր տիպարներ,» դիտեց Ալան, «բաւական հազուադիւտ են. բայց Արամազդ վկա՛յ, տիպար միլիոնատէրեր աւելի ևս հազուադիւտ են:»



[Faint, illegible text, likely bleed-through from the reverse side of the page]

ԼՕՐՏ ԱՐԹՅԸՐ ՍԷՎԱՅԼԻ
ՈՋԻՐԸ

[Faint, illegible text, likely bleed-through from the reverse side of the page]



ԼՕՐՏ ԱՐԹՂԸՐ ՍԷՎԱՅԼԻ ՈՃԻՐԸ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՄԸ



Զատիկէ առաջ Տիկին Ուրնաբը-Միրի վերջին ընդունելութեան առթիւ՝ Պէնթինք Հառզը սովորականէ աւելի խոնուած էր։ Վեց նախարարներ՝ իրենց աստղանշաններով ու ժանեակներով՝ եկած էին, նախադանական ուղերձէն ետք։ Բոլոր սիրուն կիները իրենց աէնալայելուչ զգեստներն էին հաղած։ Պատկերասրահին ծայրը կեցած էր ծանր, թաթարական նայուածքով, սիրուն սե աչքերով և հրաշալի զմբուխաներով տիկին մը։ Քարրորուհի իշխանուհին՝ Սոֆիա, որ իր ձայնին ծայրով գէշ ձրանսերէն մը կը խօսէր և չափազանց կը խնդար իրեն ըստ ամէն բանի վրայ։ Ստուգիւ մարդերու զարմանալի խառնուրդ մըն էր։ Փառայեղ աղնուականուհիներ մեղմիւ կը չաղակիրատէին բուռն արմատականներու հետ՝ մինչ ժողովրդական քարոզիչներ և մեծ սկեպտիկներ մտերմօրէն կը տեսակցէին։ Ետխիսպոսներու ամբողջ խմբակ մը շարունակ կը հետապնդէր սենեակէ սենեակ վարպետ նախադուտան մը։ Սանդուխին վրայ կեցած էին շատ մը Արքայական Ակադեմականներ՝ սրուստագէտի ծպտանքով և ըսուեցաւ որ անգամ մը ընթրասենեակը բացարձակապէս խճողուած էր հանձարներով։ Երօք տաիկա Տիկին ՈւրնաբըՄիրի ամենազեղեցիկ գիշերներէն մէկն էր և իշխանուհին գրեթէ մինչև տասնամէկուկէս մնայ։

Այնինչ գնաց նէ, Տիկին Ուին ուրմիր դարձաւ պատ-
կերասրահը — ուր հռչակաւոր քաղաքա-տնտեսագէտ մը
վեհօրէն կը պարզէր երաժշտութեան զխտական տեսու-
թիւնը՝ հունգար զայրոտ արուեստագէտի մը — և սկսաւ
խօսիլ Փէզլիի դքսուհին հետ: Նէ՛ իր մեծ ու փղոսկրեայ
վիզով, խոշոր ու կապոյտ մի մոռուտ գիւս աչքերով և
ծանր խուրձերովն իր սակի մագերուն՝ հրաշալիօրէն գե-
ղեցիկ կ'երեւար: Չուս ոսկի էին անոնք: և ոչ թէ այն
գունաս յարգագոյնը որ ներկայիս ոսկիին շորձալի ա-
նունը կը կորզէ. ալ այն ոսկին որ արեգչոզով է հիւս-
ուած կամ անօրինակ սաթի մէջ է ծածկուած: Այդ ա-
մէնը՝ իր դէմքին սուրբի զմագիծէն բան մը կը դնէին,
մեղաւորի մը ոչ նուազ կախարդանքին հետ մէկտեղ:
Հոգեբանական հետաքրքիր ուսումնասիրութիւն մըն էր
նէ, որ կեանքի մէջ կանուխ գտած էր սա կարևոր ճըշ-
մարտութիւնը՝ թէ ոչինչ այնքան անմեղութեան կը նը-
մանի որքան անխոհեմութիւնը: և շարք մը անփոյթ ան-
խորհրդաբանութիւններով՝ մասա ի բոլորովին անմեղ-
նէ ստացաւ անձնաւորութեան մը բոլոր առանձնաշնոր-
հումները: Մէկէ աւելի անգամներ փոխած էր իր ա-
մուսինը: նոյն իսկ, Տիպրէթ՝ ներս երեք անգամ ա-
մուսնացած ըլլալը կը յայտնէ: բայց սիրահարը փոխած
չըլլալուն համար երբեք, աշխարհ շատ կանուխէն դադար-
ած էր իր մասին նախատինք կարդալէ: Նէ հիմակ քա-
ռասուն, սարկական էր ու անպաւակ — հարուստ՝ հանդ-
քի այն արտակարգ կիրքով, որ երխտասարգ մտալու
գաղտնիքն է:

Յանկարծ նէ թափով մը սենեակին շուրջը նայելով
ըսաւ՝ իրեն յտակ *controle* ձայնով. «Ո՞ր է իմ ձեռագ-
գէտս:»

«Ձեր ի՞նչը, կլէտիս,» բացաղանչեց դքսուհին,
տկամայ ընդոտնելով:

«Իմ ձեռագէտս, Դքսուհի. առանց անոր չեմ կըր-
նար ասորիլ ներկայիս:»

«Սիրելի կլէտիս, դուք միշտ ասանկ ինքնատիպ
էք,» մրմնջեց Դքսուհին, ճգնելով յիշել թէ ի՞նչ է իրա-
պէս ձեռագէտը, խորհելով նոյն ատեն որ ձեռնադարմա-
նը չէ:

«Շարաթը երկու անգամ կանոնաւորաբար ձեռքս
նայիլ կուգայ,» յարեց Տիկին Ուինտըրմիր «և այդ մա-
սին շատ հետաքրքրական է:»

«Բարի՛ երկինք,» ըսաւ դքսուհին ինքնիրեն, «տե-
սակ մը ձեռնադարման է վերջապէս: Ի՞նչքան սաստկո-
ղէն անուիլի, կը յուսամ թէ օտարական մըն է գէթ:
Ուրեմն, այնքան գէշ պէտք չէ ըլլամ բոլորովին:»

«Ես ստուգիլ պէտք է զայն ներկայացնեմ Ձեզ:»

«Ներկայացնէ՛ք զինքը,» գոչեց Դքսուհին: «հո՞ս է
ըսել կ'ուզէք,» և սկսաւ բոլորաթիքը կրիայի պատեանով
պղտիկ հողմահար մը ու խիստ պատուած ժանեկաշալ
մը փնտով՝ բողբակաւ որոշումով մը իսկ մեկնելու պատ-
րաստ ըլլալու համար:

«Անո՞ւշտ հոս է. ես չպիտի երազելի առանց անոր
խնճոյք մը տալ: Ան կ'ըսէ թէ դուտ հոգեկան ձեռք մը
ուշիմ և եթէ բթամատս գէթ քիչիկ մը աւելի կարճ
ըլլար, ես համողուած յոռետես մը եղած ու վանք մը
գացած պիտի ըլլայի:»

«Օհ, հասկցայ,» ըսաւ Դքսուհին սիրտուելով մե-
ծապէս. «կարծեմ բաղդ կը դուշակէ:»

«Եւ՛ գժբաղդութիւն և՛ս» պատասխանեց Տիկին
Ուինտըրմիր, «ի՞նչ քանակութեամբ ա՛լ ըլլայ: Գալ տա-

ըն՝ օրինակի համար, մեծ վտանգի մէջ եմ՝ թէ ցամա-
քէն և թէ ծովէն: ուստի օգապարիկի մը մէջ ապրելով՝
ճաշ ամէն իրիկուն կողովով մը վեր պիտի քաշեմ: Ա-
մէնն ալ գրուած են ճկոյթիս վրայ կամ ափիս մէջ, չեմ
յիշեր ճի՛շդ որուն:»

« Բայց վստահարար, Նախախնամութիւնը փորձել է
ատիկա, կլէտիս:»

« Սիրելի Դքսուհիս, վստահարար Նախախնամութիւ-
նը այս անգամ փորձութեան կրնայ գիմադրել: Կը խոր-
հիմ թէ ամիսն անգամ մը ամէն ոք պէտք է իր ձեռ-
քերը նայել տայ, գիտնալու համար թէ ինչ պէտք չէ
ընէ: Անշուշտ ամէն ոք կ'ընէ նոյն բանը, բայց զլու-
շացուելը հաճելի է: Հիւսակ եթէ մէկը իսկոյն չերթայ
ու չբերէ Մր. ֆօճըրսը, ես ինքս պիտի երթամ:»

« Երթա՛մ, Տիկին Ուինտըր:» Ըսաւ բարձրա-
հասակ գեղանի երիտասարդ մը, որ քովերնին կեցած
կ'ունկղբէր հրճուագին ձայնով մը:

« Ծնորհակալ եմ, Լօրտ Սընըր, բայց վախնամ թէ
չճանչնաք զինքը:»

« Եթէ ձեր ըսածին չափ հրաշալի է, անկարելի է որ
սխալիմ, ըսէք ինձ թէ ինչի կը նմանի և իսկոյն Ձեզ
բերեմ:»

« Լա՛ւ, ձեռագէտի չի նմանիր բնաւ, այսինքն ո՛չ
խորհրդաւոր է, ո՛չ esoteric և ոչ ալ վիպական երևոյթ
մը ունի: Պզտիկ, հո՞վու մարդ մըն է՝ անհեթեթ ու ճա-
ղատ գլուխով և մեծ ու սոկեծիր ակնոցով. տան բը-
ժիչիկ և գեղջկական փաստաբանի միջև բան մը: Իրա-
պէս շատ կը ցախիմ, բայց յանցանքը իմս չէ: Մարդիկ
այնքան տաղտկացուցիչ են: Բոլոր դաշնակահարներս միշտ
բանաստեղծի կը նմանին և բոլոր բանաստեղծներս՝ ճիշտ

դաշնակահարի և կը յիշեմ անցեալ եղանակին, ճաշի
հրաւիրած ըլլալս յոյժ անսելի դաւադիր մը, մարդ մը՝
որ այնքան շատեր կործանած էր և որ միշտ զրահ կը
հագնէր ու իր շապիկի թեղանիքին մէջ սուր մը կը կրէր՝
և զիտէ՞ք, երբ եկաւ՝ ճիշտ սիրուն ձեր եկեղեցական
մըն էր և իրիկունն ամբողջ կատակեց: Անշուշտ, շատ
զբօսնեցուցիչ էր, և ամէնն այնքան. բայց ես վախէս յու-
սահատեցայ, և երբ հարցուցի իր դիճակին մասին, խնդաց
միայն և ըսաւ թէ շատ ցուրտ էր Անգլիան՝ հանգնելու
համար զայն: Ա՛հ, անուստիկ Մր. ֆօճըրսը: Հիմա՛կ,
Մր. ֆօճըրս, կ'ուզեմ որ փէզլիի Դքսուհիին ձեռքը նա-
յիք: Դքսուհի, ձեռնոցնիդ պէտք է հանէք: Ո՛չ, ձա-
խերնիդ չէ, մի՛ւսը:»

« Սիրելի կլէտիս, ես յիրաւի չեմ կարծեր թէ ճիշտ
է բոլորովին,» ըսաւ Դքսուհին, իր յաւէտ աղտոտած
ուլենիէ ձեռնոցին կոճակները քակելով զողդաղագին:

« Շահագրգիռ բան մը չէ երբեք,» ըսաւ Տիկին Ուին-
տըրմիր, « սա կայ որ աշխարհ այսպէս կ'ընէ: Բայց պէտք
է ներայացնեմ Ձեզ: Դքսուհի՛, — Մր. ֆօճըրս, իմ սիրուն
ձեռոցտու Մր. ֆօճըրս, — փէզլիի Դքսուհին, եթէ ըսէք
թէ իր սիրային ցցուածքը (mountain of the moon) իմէս
աւելի մեծ է, ա՛լ չպիտի հաւատամ Ձեզ:»

« Կլէտիս, վստահ եմ որ ձեռքիս մէջ ատանկ բան
չկայ,» ըսաւ Դքսուհին լրջօրէն:

« Ձեր Ծնորհակալութիւնը կատարեալ իրաւունք ու-
նի,» ըսաւ Մր. ֆօճըրս, կարճ ու քառակուսի մասնե-
րով փոքր ու զիրուկ ձեռքին նայելով, « սիրային ցցը-
ուածքը չէ դարգացած:»

Կեանքի զիծը, սակայն, դերազանց է: Հաճեցէ՛ք
ծոնել բազուկնիդ: Ծնորհակալութի՛ւն: Երեք որոշ գիծեր

tasquette-ին վրայ: Շատ երկար պիտի ապրիք: Դքսուհի,
ու չափազանց երջանիկ պիտի ըլլաք: Մնախառութիւն —
խիստ չափաւոր, իմացականութեան գիծը՝ ոչ չափա-
զանցեալ, սիրտի գիծը... »

«Հիմակ անդադնապահ՝ եղիք, Մր. ֆոճըրս,» գո-
չեց Տիկին Ուինտըրմիր:

«Ոչինչ աւելի մեծ հաճոյք պիտի տար ինձ,» ըսաւ
խոնարհելով Մր. ֆոճըրս, «եթէ Դքսուհին ունենար
երբեք, բայց կը ցաւիմ ըսելու որ սիրոյ մեծ հաստատա-
մտութիւն կը տեսնեմ՝ միացած պարտականութեան զօ-
րեղ ըմբռնումի մը:»

«Մնդրեմ շարունակեցէ՛ք, Մր. ֆոճըրս,» ըսաւ
Դքսուհին բոլորովին գոհունակ երևոյթով մը:

«Տնտեսութիւնը՝ Ձեր Շնորհափայլութեան առաքի-
նութիւններուն յետնադոյնը չէ,» յարեց Մր. ֆոճըրս
և Տիկին Ուինտըրմիր սկսաւ քրքշածայն խնդալ:

«Տնտեսութիւնը խիստ լաւ բան մըն է,» զիտեց
Դքսուհին գոհունակութեամբ. «Երբ ամուսնացայ փէզիկի
հետ, տասնեմէկ զգեակներէն, առանց բնակելու յարմար
տուն մը ունենալու:»

«Եւ հիմակ տասներկու տուն ունի առանց մէկ զըզ-
եակի,» գոչեց Տիկին Ուինտըրմիր:

«Ղա՛ւ, սիրելիս,» ըսաւ Դքսուհին, «կը սիրեմ...»

«Հանգստաւէտութիւն,» ըսաւ Մր. ֆոճըրս, «և ար-
դի յառաջգիմական զիւրութիւններ. ամէն ննջասենեա-
կի մէջ հանուած տաք ջուր: Ձեր Շնորհադարձութիւնը
կատարեալ իրաւունք ունի: Հանգստաւէտութիւնը միակ
բանն է զոր մեր քաղաքակրթութիւնը կրնայ տալ մեզ:»

«Դուք, Մր. ֆոճըրս, Դքսուհիին նկարագիրը ըսիք
հիմնալիօրէն՝ հիմակ պէտք է ըսէք Տիկին Յլօրայինը:»

և ի պատասխան ժպտողեղ հիւրընկալուհիին զրուսի
շարժումին՝ բարձրահասակ աւազադոյն սկիզբաւան
մաղերով սղջիկ մը՝ բարձր թիկունքներով, ոտքի ելաւ
երերտկայով բազմացին ետեւէն և երկնցուց երկայն ու
ոսկրուտ ձեռք մը՝ բանայած և մատներով:

«Ա՛հ, դաշնակահար մը. գերազա՛նց դաշնակահար
մը կը տեսնեմ,» ըսաւ Մր. ֆոճըրս, «բայց թերեւս հա-
զիւ թէ երամիշտ մը: Խիստ վերապահ, խիստ պարկեշտ
և մեծ սիրահար մը կենդանիներու:»

«Կատարելապէս ճիշտ,» բացառանչեց Դքսուհին՝
դառնալով Տիկին Ուինտըրմիրի, «բացարձակապէս ճիշտ:
Յլօրա երկու երկվեցեակ հովուաչուն կը պահէ Մաքլօս-
քիի մէջ և եթէ հայրը թոյլատրէր, զիւրի տուներնիս
կ'ուզէր անասնոցի վերածել:»

«Ղա՛ւ, ևս ալ ճիշտ այդ կ'ընեմ իմ տունս ամէն հինգ-
շարթի իրիկուն,» գոչեց Տիկին Ուինտըրմիր խնդալով:
«միայն ևս ասիւծները՝ հովուաչուներէն աւելի կը
սիրեմ:»

«Ձեր սէկ սխալը, Տիկին Ուինտըրմիր,» ըսաւ Մր.
ֆոճըրս, «պ'ըճաշուք խոնարհումով մը:»

«Եթէ կին մը չկրնայ իր սխալները հրապօրիչ ը-
նել, էդ ի՞նչ է լսի,» կողաւ պատասխանը. «Բայց Դուք
պէտք է քանի մը ձեռքեր եւս կարգաք մեզ: Եկէք
Սըր Թովմաս, Մր. ֆոճըրսի ցոյց տուէ՛ք ձերինը:»
և աշուտական նայուածքով ձեր ճէնթլմէն մը՝ ձեր-
կայն միջնամատով կարծր ու ձեղքուած ձեռք մը:

«Արկածախնդիր բնութիւն մը. չորս երկար ճամ-
բորդութիւններ անցեալին մէջ և հատ մըն ալ ասպ-
դային: Երեք անգամ նաւարկուած: Ո՛չ, երկու ան-

taschette-ին վրայ: Շատ երկար պիտի ապրիք, Դքսուհի, ու չափազանց երջանիկ պիտի ըլլաք: Մնասիառութիւն — խիստ չափաւոր, իմացականութեան գիծը՝ ոչ չափազանցեալ, սիրտի գիծը...»

«Հիմակ անդադանապահ եղիք, Մր. ֆոօճըրս,» գոչեց Տիկին Ռւինտըրմիր:

«Ոչինչ աւելի մեծ հաճոյք պիտի տար ինձ,» ըսաւ խոնարհելով Մր. ֆոօճըրս, «եթէ Դքսուհին ունենար երբեք, բայց կը ցաւում բոկելու որ սիրոյ մեծ հաստատաւմութիւն կը տեսնեմ՝ միացած պարտականութեան դժբեղ ըմբռնումի մը:»

«Խնդրեմ շարունակեցէ՛ք, Մր. ֆոօճըրս,» ըսաւ Դքսուհին բոլորովին գոհունակ երևոյթով մը:

«Տնտեսութիւնը՝ Ձեր Շնորհափայլութեան առաքիչութիւններուն յետնադոյնը չէ,» յարեց Մր. ֆոօճըրս և Տիկին Ռւինտըրմիր սկսաւ քրքջածայն խնդալ:

«Տնտեսութիւնը խիստ լաւ բան մըն է,» զիտեց Դքսուհին գոհունակութեամբ: «Երբ ամուսնացայ փէզլիէ հետ, տասնեմկ զգեակցունէր, առանց բնակելու յարմար տուն մը ունենալու:»

«Եւ հիմակ տասներկու տուն ունի առանց մէկ զըզեակի,» գոչեց Տիկին Ռւինտըրմիր:

«Լա՛ւ, սիրելիս,» ըսաւ Դքսուհին, «կը սիրեմ...»

«Հանգստաւէտութիւն,» ըսաւ Մր. ֆոօճըրս, «և արգի յառաջգիմական զիւրութիւններ. ամէն ննջասենեակի մէջ հանուած տաք ջուր: Ձեր Շնորհադարձութիւնը կատարեալ իրաւունք ունի: Հանգստաւէտութիւնը միակ բանն է զոր մեր քաղաքակրթութիւնը կրնայ տալ մեզ:»

«Դուք, Մր. ֆոօճըրս, Դքսուհին նկարագրիք ըսիք հիսնալիորէն՝ հիմակ պէտք է ըսէք Տիկին Յլօրայինը:»

և ի պատասխան ժպտազեղ հիւրընկալութիւն զլուսի շարժումին՝ բարձրանասակ աւաղագոյն սկոլտական մազերով սղջիկ մը՝ բարձր թիկունքներով, ոտքի ելաւ երերակալով բազմոցին ետեւէն և երկնցուց երկայն ու սոկրուս ձեռք մը՝ բահայած և մտանքով:

«Ա՛հ, դաշնակահար մը. գերազանց դաշնակահար մը կը տեսնեմ,» ըսաւ Մր. ֆոօճըրս, «բայց թերևս հազիւ թէ երաժիշտ մը: Խիստ վերապահ, խիստ պարկեշտ և մեծ սիրահար մը կենդանիներու:»

«Կատարելապէս ճիշտ,» բացառանչեց Դքսուհին՝ դառնալով Տիկին Ռւինտըրմիրի, «բացարձակապէս ճիշտ: Յլօրա երկու երկվեցեակ հովուաշուն կը պահէ Մաքլօսքի մէջ և եթէ հայրը թոյլատրէր, զլուրի տուններնիս կ'ուզէր անասնոցի վերածել:»

«Լա՛ւ, ևս ալ ճիշտ այդ կ'ընեմ իմ տունս ամէն հինգ-չարթի իրիկուս,» գոչեց Տիկին Ռւինտըրմիր խնդալով: «միայն ևս ասիւճնիրը՝ հովուաշուններէն աւելի կը սիրեմ:»

«Ձեր սէկ սխալը, Տիկին Ռւինտըրմիր,» ըսաւ Մր. ֆոօճըրս, «պ'ընչառք խոնարհումով մը:»

«Եթէ կին մը չկրնայ իր սխալները հրապուրել ընել, էդ լ'ըն է լ'ոհ,» եղաւ պատասխանը: «Բայց Դուք պէտք է քանի մը ձեռքեր ևս կարդաք մեզ: Եկէք Սըր Թոմաս, Մր. ֆոօճըրսի ցոյց տուէ՛ք ձերինը:» և աղնուական նայուածքով ձեր ձէնթմէն մը՝ ձերմակ բաճկոնակով՝ առաջացաւ և երկարեց, խիստ երկայն միջնամատով կարծր ու ճեղքուած ձեռք մը:

«Այ կածախնդիր բնութիւն մը. չորս երկար ճամբորդութիւններ անցեալին մէջ և հատ մըն ալ ապագային: Երեք անգամ նաւարկուած: Ո՛չ, երկու ան-

գամ, բայց Ձեր յաջորդ ճամբորդութեան համար նաև արևել-
կութեան վտանգ կայ: Ուժեղ պահպանողական մը յոյժ
ճշտասպան և սիրահար հետաքրքրութիւններ հաւաքելու:
Դժնէ հիւանդութիւն մը տասնհազիցէն տասնհազից
տարիքին: Երեսուն տարեկանին բաղդ մը մառանգամ:
Մեծ ատելութիւն՝ կատուներու և Արմատականներու:»

«Տարօրինակ,» բացագանչից Աբր թումաս, «կնոջս
ձեռքն ալ պիտի նայիս անպատճառ:»

«Ձեր երկրորդ կինը,» ըսաւ Մր. փօճըրս հանդար-
տօրէն՝ դեռ բռնած Աբր թումասի ձեռքէն: «Ձեր երկրորդ
կինն է: Պէտք է հմայուիմ,» բայց Տիկին Մարլըլ մեղա-
մաղձոտ երեւոյթով կին մը՝ որ թուիս մաղեր և զգայա-
կան թարթիչներ ունէր, յօժարեցան լիովին իր անց-
եալը կամ ապագան պարզուած տեսնել և Տիկին Ուին-
տըրմիր ոչինչ կրնար ընել որ չմղէր նոյն իսկ սուս
դեռսպանը՝ Մ. Բօլօֆ՝ իր ձեռնոցներն հանելու: Իրօք
չստեր կարծես կը վախնային՝ հաստատաւոր ժպիտով,
ոսկի ակնոցով, պայծառ ու դնդաձև աչքերով սէգ ու
պղտիկ մարդէն. և երբ ան աւելնուն առջև բացէ՛ ը-
սաւ թէ Տիկին Ֆէրմըր բնաւ փոյթ չունէր երաժշտու-
թեան, այլ ծայրայեղ մոյի մըն էր երաժիշտներու՝ ամէնն
ալ զգացին թէ ձեռագիրութիւնը յոյժ վտանգաւոր
արուեստ մըն էր, զոր բնաւ կարելի չէր քաջալերել,
բայց միայն գլուխ գլուխ տեսակցութեան մը մէջ:

Սակայն Լօրտ Արթըր Սէվալ որ բան մը չէր գի-
տեր Տիկին Ֆէրմըրի դժբաղդ պատմութենէն, և որ մեծ
շահադրդութեամբ դիտած էր Մր. փօճըրսը, լեցուեցաւ
անասման հետաքրքրութիւնով մը որ իր ձեռքն ալ կար-
գացուի, և մասամբ ամչնալով իր մէջտեղ ելլելուն հա-
մար՝ սենեակին մէջտեղէն դնաց Տիկին Ուինտըրմիրի

նստած տեղը ո՛ր թովիչ շիկնումով մը հարցուց թէ կը
կարծէ՞ր որ Մր. փօճըրս պիտի դժգոհէր:

«Ինչո՞ր չէ անշուշտ,» ըսաւ Տիկին Ուինտըրմիր,
«արդէն ատոր համար եկած է հոս: Բոլոր առիւծներս,
Լօրտ Արթըր, արիւժներու դեր կը կատարեն և ուղած
ատեսն շրջանակներու մէջէ կը ցատկեն: Բայց առաջուց
պէտք է զգուշացնեմ Ձեզ որ՝ Սիպիլի ամէն բան պիտի
պատմեմ: Վաղը ինձ հետ նախընթերիլ պիտի դայ, զըլ-
խարկներու վրայ խօսելու համար և եթէ Մր. փօճըրս,
Ձեր մէջ յոսի ընտելիւն մը գտնէ կամ յօգացաւ ըն-
դունակութիւն մը և կամ Bayswater-ի մէջ ողջ կին մը
ունենալիք յայտնէ, ամէն բան պիտի խմայնեմ անտա-
րակցոյ:»

Լօրտ Արթըր մպտեցաւ և զլուխը շարժեց: «Ձեմ
վախնար,» ըսաւ: «Սիպիլ կը ճանչնայ զիս այնքան, որ-
քան ես՝ դինքը:»

«Ա՛հ, Ձեր այդպէս ըսելուն կը ցաւիմ ես յիշ մը:
Ամուսնութեան սեփական խարխուլ տեսական սխալհաս-
կացողութիւնն է: Ո՛չ, չնական չեմ ես, լոկ փորձա-
սութիւն ստացած եմ, որ սակայն, նոյն բանն է մե-
ծապէս: Մր. փօճըրս, Լօրտ Արթըր Սէվալ կը մեռնի
կոր՝ իր ձեռքը ևս կարգացուելու համար: Մի՛ ըսէք թէ
նշանուած է Լոնտօնի էն գեղանի աղջիկներէ մէկուն,
որովհետև Morning Post ամիս մը առաջ գրեց արդէն:

«Սիրելի Տիկին Ուինտըրմիր,» գոչեց ձէտպուրկի
Մարքիզուհին, «Մր. փօճըրսը քիչ մը աւելի թողուցէք
հոս: Ըիշտ հիմակ ինձ ըսաւ որ պէտք է բեմ երթամ և
այնքան կը հետքըքրուիմ:»

«Եթէ այդպէս ըսաւ Ձեզ, Տիկին ձէտպուրկ, ստու-
գիւ պիտի տանիմ դինքը: Եկէ՛ք իսկոյն, Մր. փօճըրս
և կարգացէք Լօրտ Արթըրի ձեռքը:»

«Լաւ,» ըսաւ Տիկին ձէտպուրկ՝ և կանգնած ատեն պզտիկ դիմածուութիւն մը ընելով, յարեց «Եթէ չի թոյլատրուիր ինձ բեմ երթալ, պէտք է թոյլատրուի ունկնդրութեան մասնակցիլ ու է գինով:»

«Անչուշտ, ամէնքս ալ պիտի ունկնդրենք,» ըսաւ Տիկին Ուինտըրմիր, «և արդ, Մը. ֆօճը՛րս, վստահ եղէք և սիրուն բան մը ըսէք մեզ: Լօրտ Արթը՛ր մէկն է մասնաւոր սիրականներէս:»

Բայց երբ Մը. ֆօճըրս տեսաւ Լօրտ Արթը՛րի ձեռքը հետաքրքրօրէն տփուռնած՝ ոչինչ ըսաւ: Կարծես զող մը անցաւ իր մէջէն և իր մ'ծ ու թիտտ յօնքերը ջղածգօրէն դեզ ու գրգռիչ կերպով մը պատեցան, բան մը որ չփոթած միջոցին միայն կը պատահէր: Այն ատեն իր դալուկ ճակատին վրայ՝ թունաւոր ցօղի նման՝ քըրտինքի հսկայ նշաններ երևցան և իր գէշ մատները պաղ ու լլործուն դարձան:

Լօրտ Արթը՛րի նայուածքէն չլրիպեցան յուզումի այս տարօրինակ նշանները և իր կեանքին մէջ առաջին անգամն ըլլալով վախցաւ: Գրգում մը զգաց սենեակէն դուրս խոյանալու, բայց զսպեց ինքզինքը: Լաւագոյն էր ամէնագէշը գիտնալ՝ ինչ որ ալ ըլլար՝ քան թէ այս անաւոր անորոշութեան մէջ մնալ:

«Մը. ֆօճը՛րս, կը սպասեմ կոր,» ըսաւ ան:

«Ամէնքս ալ կը սպասենք կոր,» զոչեց Մը. Ուինտըրմիր իր տեղոտ ու անհամբեր եղանակով, բայց ձեռագէտը չպատասխանեց:

«Կարծեմ թէ Արթը՛ր թատրոն պէտք է երթայ,» ըսաւ Տիկին ձէտպուրկ, «զոր՝ Մը. ֆօճըրս կը վախնայ յայտնելու, Ձեր յանդիմանութենէն ետք:»

Մը. ֆօճըրս յանկարծ ձգեց Լօրտ Արթը՛րի աջ ձեռ-

քը և ձախը բռնեց՝ քննելու համար այնքանց ած խոնարհելով որ իր ոսկեծիր ակնոցը կարծես գրեթէ ափին կը դպէր: Վայրկեան մը իր դէմքը սարսափի ճերմակ դիմակն առաւ, բայց շուտ գտաւ իր պողպարիւնը և Տիկին Ուինտըրմիրի նայելով ըսաւ բռնածպիտ «Հմայիչ երիտասարդի մը ձեռքն է:»

«Անչուշտ,» պատասխանեց Տիկին Ուինտըրմիր, «բայց հմայիչ ամուսին մը պիտի ըլլա՞յ: Ատ կ'ուզեմ գիտնալ:»

«Բոլոր հմայիչ երիտասարդներն ալ կ'ըլլա՞ն,» ըսաւ Մը. ֆօճըրս:

«Ձեմ կարծեր որ ամուսին մը պէտք է շատ կախարդիչ ըլլայ,» մրմնջեց Տիկին ձէտպուրկ խոսուն երեւոյթով մը. «ասի այնքան վտանգաւոր է:»

«Սիրելի տղա՛ս, անոնք երբեք կախարդիչ չեն այնքան,» զոչեց Տիկին Ուինտըրմիր: «Բայց իմ ուզածս անբախտանութիւնն է: Մանրամասնութիւններն են միակ շահագրգիռ բաները: Ի՞նչ պիտի պատահի Լօրտ Արթը՛րի:»

«Լաւ, յաջորդ քանի մը շարթուան մէջ Լօրտ Արթը՛ր ուղեւորութիւն մը պիտի ընէ. . . :»

«Օհ, այո՛, իր մեղբաւուսինը, անչուշտ:»

«Նե աղբական մը պիտի կորսնցնէ:»

«Քոյրը չըլլա՞յ,» ըսաւ Տիկին ձէտպուրկ, ձայնի կարեկից չեշտով մը:

«Ստուգիւ իր քոյրը չէ,» պատասխանեց Մը. ֆօճըրս, ձեռքի մերժողական շարժումով մը, «հնաւոր աղբական մը լիկ:»

«Լա՛ւ, անոնք իրօքէն յուսահատեցայ,» ըսաւ Տիկին Ուինտըրմիր, «վաղը Սիպիլի ըսելու ոչինչ ունիմ բացար-

ձակապէս: Լեռաւոր ազգականներով ոչ ոք կը մտա-
հոգուի հիմակ: Ատոնց նորոյթը տարիներ ատաջ անցաւ:
Մակայն կարծեմ աղէկ կ'ըլլայ որ քոյն ունենայ սեւ մե-
տասքեայ զգեստ մը որ՝ գիտցէ՛ք, աղէկ կը յարմարի
Ֆելդղեցի երթալու: Եւ հիմակ Էնթրիքի երթանք: Վըս-
տանաբար ա՛խէն բան կերած ըլլալու են անոնք, բայց քիչ
մը տաք ապուր կրնանք գտնել: Փռանսուս երբեմն ընտիր
ապուր կէիեր, բայց ներկայիս քաղաքականութեամբ
այնքան յուզուած է, որ երբեք չեմ կրնար լիովին
իրեն վստահիլ: Կը փափաքիմ որ Հրամանատար Պուլանովէ
հանգարտ կենայ: Դքսուհի, վստահ եմ որ յոյնեցաք:»

«Երբե՛ք, սիրելի կլէտիս,» պատասխանեց Դքսու-
հին դրան զին երերակալով: Չափազանց զուարճացայ եւ
ձեռնադարմանը — ըսել կ'ուզեմ ձեռագէտը, — յոյժ շահա-
քրդիւ էր: Ֆլորա՛, ո՛ւր է կրիայի պատեանով հողմահարս:
— Օ՛հ, շնորհակալ եմ, Սըր Թովմաս, մեծապէս: Եւ ժա-
նեկաշա՞րս, Ֆլորա՛: — Օ՛հ, շնորհակալ եմ, Սըր Թովմաս,
չատ ազնիւ էք: Վստահ եմ:» Վերջապէս պատուարժան
Տիկինը պատրաստուեցաւ վար իջնել, առանց իր անուշա-
հոտութիւններու արուակը՝ երկու անգամէ աւելի ձգելու:

Ամբողջ այս միջոցին՝ Լորտ Արթիւրը Սէվայլ բու-
խերիկին քով ոտքի մնաց, սարսափի նո՛յն զգացումին
տակ — հիւանդացուցիչ նախազգացումը՝ դալիք աղէտին:
Տիրազին յստեցաւ իր քրոջ, երբ նէ Լորտ Փլայմաէյի
բազուկը մտած՝ անցաւ իր քովէն իր մեխակազոյն զի-
պակին եւ գո՛ւարներուն մէջ՝ այնքան սիրուն եւ հազիւ
լսեց Տիկին Ուինտըրթրի զինքը կանչելը՝ իրեն հետե-
ւելու համար: Խորհեցաւ Սիպլի Մէրթընի վրայ եւ ու է
բանի մը իրենց մէջ կարենալ մտնելու դադափարը՝ իր
աչքերն ազօտեց արցունքներով:

Իրեն նայելով՝ մէկը սիտի ըսեր թէ՛ Նեմէսիս՝ Պալ-
լասի ասպարը դողցած եւ Գորգոնի դուռին էր ջոյցտը-
ւած անոր: Կարծես քար էր կտրած եւ իր դէմքը մելա-
մաղձութեան մէջ մարմար էր դողցես: Ան ապրած էր և-
րիտասարդի մը ծնունդով ու բաղդով, փափուկ ու զեղիւ
կեանքը կեանք մը, գեղեցիկ՝ իր աղատութեամբը հա-
սարակ մտահոգութենէ՛ եւ իր տղայական չքնազ անխու-
թութիւնով. ու հիմակ՝ առաջին անգամ՝ դիտակցեցաւ
ձակատազիրի անուելի զազտնիքին եւ Դատակնիքի անաւոր
նշանակութեան:

Ի՛նչքան վայրագ ու հրէշային կը թուէին այդ ա-
մէնը: Կարելի՞ էր որ իր ձեռքին վրայ դրուած ըլլար
գիրերով՝ զոր ինք չկրնար կարգալ եւ զոր ուրիշ մը կա-
րենար, մեղքի անաւոր գաղանիք մը, ոճիրի արիւնտա
նշան մը: Չկար կարելի խուսափում մը: Անտես ուժէ մը
քշուած նարտաքարերէն աւելի՛ բան մը չե՞նք աւելի
բան մը չե՞նք քան անօթները զոր բրուտը իր քմայ-
քին համամատ կը շինէ՛ պատիւի կամ ամօթի հա-
մար: Իր միտքը ըմբոստացաւ ատոր դէմ. եւ սակայն
զգաց թէ իր վրայ ողբերգութիւն մըն էր կախուած, եւ
թէ ինք յեղակարծօրէն կոչուած էր անտանելի բեռ մը
կրելու: Դերասանները ա՛յնքան բազդաւոր են: Անոնք
ազատ են իրենց ընտրութիւններում — երեւալու ող-
բերդի կամ կատակերգութեան մէջ, ստատուելու կամ
զուարճացնելու, խնդալու կամ լալու: Բայց իրական
կեանքի մէջ տարբեր է: Շատ մարդեր ու կիներ բռնա-
դատուած են կատարելու դերեր, որոնց յարմարութիւն
չունին բնաւ: Մեր կիլոմէնթիւնները՝ Հալլիթ կը խա-
զան եւ մեր Հալլիթները՝ ստիպուած են Prince Hal-ի նման
կատակել: Աշխարհ բեմ մըն է, բայց խաղը՝ ձախող-
րէն բամուած:



Յանկարծ Մր. Փօճըրս սենեակ մտաւ: Երբ տեսաւ
Լօրտ Արթ՛ւըրը, ցնցուեցաւ և իր կոշտ ու գէր դէմքը
տեսակ մը կանաչորակ դեղնութիւն առաւ: Երկուքին
աչքերը իրար հանդիպեցան և բոպէ մը լռութիւն արեց:

«Դքսուհին իր մէկ ձեռնոցն հոս է ձգեր, Լօրտ
Արթ՛ւըր, և խնդրեց ինձմէ իրեն տանիլ,» ըսաւ Մր-
Փօճըրս վերջապէս: «Ա՛հ, բաղմոցին վրայ է: Գիշեր
բարի:»

«Մր. Փօճըրս, Ձեզ ուղղելիք հարցումիս պէտք է
չլիջիտակ պատասխան մը տաք:»

«Ուրիշ ատեն, Լօրտ Արթ՛ւըր, հիմակ Դքսուհին
անձկութեան մէջ է: Կր վախնամ. պէտք է երթամ:»

«Պէտք չէ երթաք: Դքսուհին աճապարանքի մէջ չէ:»

«Տիկինները սղասցնելու չէ, Լօրտ Արթ՛ւըր, ըսաւ
Մր. Փօճըրս, իր հիւանդկախ ժպիտով: Գիշերցիկ սեռը
անհամբերութեան ենթակայ է:»

Լօրտ Արթ՛ւըրի նրբագիծ շրթունքները դայարուե-
ցան՝ դժկամ արհամարհանքով: Այդ վայրկեանին, իրեն
համար՝ խեղճ դքսուհին շատ քիչ կարեւորութիւն ունէր
կարծես: Մօտինսլով Մր. Փօճըրսի երկարեց իր ձեռքը:

«Ըսէ՛ք, ի՞նչ կը տեսնէք հոս,» ըսաւ: «Ճի՛շտը ը-
սէք: Պէտք է գիանամ: Տղայ չեմ ետ:»

Մր. Փօճըրսի աչքերը կայծկտեցան՝ իր ոսկեծիր
ակնոցին ետեւ և դժուարաւ մէկ սոքէն միւսին կըր-
թնեցաւ, մինչ իր մատնելը ջղայնօրէն ժամացոյցի փայ-
լուն շղթայի մը հետ կր խաղային:

«Լօրտ Արթ՛ւըր, ի՞նչ բանէ թելագրուած կը խոր-
հիք թէ ըսածէ: աւելի բան մը տեսայ՝ Ձր ձեռքին վը-
րայ:»

«Գիտե՛մ որ տեսաք. և ի՛նչ որ է՝ կը ստիպե՛մ որ

ըսէք: Կը վարձատրեմ Ձեզ: 100 ոսկինոց փոխելը մը
կուտամ:»

Կանաչ աչքերը բոպէ մը փայլելով՝ կրկին մարեցան:
«Կինինո՞ց,» ըսաւ վերջապէս Մր. Փօճըրս ցած
ձայնով մը:

«Անտարակո՛յտ, վաղը Ձեզ փոխզիւր մը կը զրկեմ:
Ո՛ւր է Ձր քլիւպը:»

«Քլիւպ չունիմ: Այսինքն ճիշտ հիմակ չունիմ:
Հասցէս է... բայց ներեցէք, սոցաքարտս տամ:» և
իր բաժկոնակին գրողանէն խաւաքարտի ոսկեծիր կտոր
մը հանելով՝ ցած խոնարհուամով մը Լօրտ Արթ՛ւըրի եր-
կարեց, որ կարդայ:

ՄՐ. ԱԷՓԹԻՄԸՍ Ի ՓՕՃԸՐՍ
ՄԱՍՆԱԳԷՏ ԶԵՌԱԳԷՏ
103 a Ուեսթ Մուն Փողոց

«Ժամերս տասնէն մինչեւ չորս են,» մրմնջեց Մր-
Փօճըրս մեքենարար, «ընտանիքներու համար մասնաւոր
զեզ մը կ'ընեմ:»

«Շո՛ւտ,» գոչեց Լօրտ Արթ՛ւըր, երկարելով իր ձեռ-
քը՝ դուռնաօրէն:

Մր. Փօճըրս ջղայնօրէն բոլորելը նայեցաւ և
դռան պէմ քաշեց ծանր portiere-ը:

«Քիչ մը ատեն նիխտի առէ, Լօրտ Արթ՛ւըր, լաւ է
որ նստիք:»

«Շո՛ւտ, պարո՛ն,» դռնեց դարձեալ Լօրտ Արթ՛ւրը, ապքը փայլուն յատակին դարնելով զայրագին:

Մը՛ Փօճըրս ժպտեցաւ. կուրծքի դրսականն պղտիկ խոշորացոյց մը հանելով՝ թաշկինակով զգուշութեամբ սրբեց:

«Բոլորովին պատրաստ եմ» ըսաւ:



Բ.

Տասը վայրկեան ետք՝ Լօրտ Արթ՛ւրը Սէվայլ՝ սարսափէն ճերմկած դէմքով ու վիշտէն մոլորեցած աչքերով Պէնթինը Հաուդէ դուրս խոյացաւ, իր ճամբան ձեռքերով մուշտակաւոր անցորդներու ամբոխին մէջէն՝ որ կեցած խոշոր մատնէքաղարդ վրանին շուրջը՝ կարծես ոչինչ կը տեսնէր. կամ կը լսէր: Գիշերը կիծու ցորտ կար և կազի լամբարներ՝ հրապարակին բոլորափրը՝ կը շողային ու կ'առկայծէին սուր հովին մէջ. բայց իր ձեռքերը տեսնէն տաք էին ու ձակատը կրակի պէս կը վառէր: Անդադար առաջ դնաց, գրեթէ գինովի քալուածքով: Ոստիկան մը ու շաղիբ իրեն նայեցաւ անցած միջոցին. մութացիկ մը որ կամարի մը տակէ դուրս կը քաշկատուէր ողորմութիւն հայցելու, սարսափեցաւ՝ իրենիչնէն աւելի թշուառութիւն տեսնելով: Անդամ մը լամբարին տակ կանդ առած՝ ձեռքերուն նայեցաւ: Անոնց վրայ արիւնի բիծը գտնուկ կարծեց, և նուազ ճիչ մը փրթաւ իր գողգոջ շուրթներէն:

Ոճի՛ր, ահա՛ ինչ որ ձեռագլտը տեսած էր հոն: Ոճի՛ր: Գիշերն իսկ գիտէր կարծես. ամայի հոլը իր ա-

կանջին առիկա՛ կը կաշկանձէր: Փուլոյներու մուսլ անկիւնները լեցուն էին անով: Անի՛լայ կը քեքեւէր իրեն տուներու տանիքներէն:

Նախ Փարք եկաւ, որուն միջին անտսը զինքը կախարդել կը թուէր: Խոնջէնքով երկաթածողերուն հակեցաւ և տամուկ մտազին վրայ զովացուց իր ճակատը՝ ծառերու սարսաղին լուսթիւնն ունկնդրելով: «Ոճի՛ր, ոճի՛ր» կը կրկնէր շարունակ, իբր թէ կըրկնութիւնը՝ բառին սարսափը կարենար ազօտել: Իր իսկ ձայնէն կը զոզար. ու կը վախնար որ դուրէ արձագանդը լսէր զինքը և արթնոյնէր քնացող քաղաքը՝ իր երազներէն: Խիչադար բազմանք մը զգաց ամէն պատահական անցորդ կեցնելու և ամէն բան պատմելու:

Յետոյ անցնելով Օքսֆորտ փողոցէն՝ մտաւ նեղ ու առթալի դուրններ: Ներկուած դէմքով երկու կիւնր՝ իրեն քովէն անցած միջոցին խնդացին վրանս Մութ բակէ մը երդումներու և հարուածներու ձայն մը եկաւ՝ յաջորդուած սուր ճիչերով: և հոգ տամուկ սեմին վրայ խըլուած ձերութեան կորաքամակ ձեւեր: Տարօրինակ դուրս մը եկաւ վրանս իրեն նման նախասահմանուած էին, այս մեղքի ու թշուառութեան զաւակները՝ իրենց վախճանին: Անոնք՝ իրեն պէս՝ հրէշային ներկայացուած մը պուզրիկներն էին լսկ:

Եւ սակայն զինքը հարուածողը ո՛չ թէ դադանիբը, այլ տառապանքի կատակերգութիւնն էր. անոր՝ բացարձակ անօգուտութիւնը, անոր՝ վիթխարի ունայնութիւնը իմաստիս ինչքա՛ն անկապակից կը թուէր ամէն բան: Ամէնայնի ինչքա՛ն պակաս՝ ներդաշնակութիւնը: Կ'ապշէր ընդմէջ օրուան ծանծաղ լուստեսութեան և

գոյութիւնն սենեցող իրական դէպքերու անհասձայնութեան վրայ: Դեռ շատ երկուսասարգ էր:


Քիչ մը ետք ինքզինքը Մէրկլպօն Եկեղեցիին առջեւ դտաւ: Լոին պողոտան յղկուած արծաթէ կրկար ժապուէնի մը կը նմանէր, ուր հոս ու հոն՝ շարժուն շուքերու արեւոյթներ կը բծաւորէին: Շատ հեռուն՝ պլպլուն լամբարներու գիծը կը կորանար և սրբապատ տնակի մը դուրսը կ'երեւէր մենիկ կառք մը՝ տէրք մէջը քնացած: Շտապով յառաջացաւ Փօրթիէնտ փէլէյսի ուղղութեամբ, մ'երթընդ մերթ շուրջը նայելով՝ հետապնդուելու վախէն: Բիչ փողոցի անկիւնը երկու մարդ ասորանքներու դէզի մը վրայ կեցած՝ պղտիկ թուղթ մը կը կարդային: Հետաքրքրութեան անխորհուրդ զգացում մը դրդուեց զինքը առջևնուն անցնել: Մօտեցածին պէս «Ո՛հիբ» բառը՝ սեւադիր տպուած՝ իր աչքին հանդիպեցաւ: Տնցուեցաւ և իր այտերը շիկնեցան կասկարովր: Ատիկա աղբ մըն էր որ վարձատրութիւն մը կ'առաջադրէր ու է տեղեկութեան համար, որով կարելի ըլլար ձերբախլել՝ միջին բարձրութեամբ, երեսունն քառասուն տարեկան և ետանկիւն գլխարկ, սև վերաբիւս ու քառակուսի գիծերով տախտ հազնոդ մարդ մը, որ իր աջ այտին վրայ սպի մը ունենար: Ան կրկին ու կրկին կարդաց ու տանջուեցաւ խորհելով որ եթէ թշուառը բռնուէր, ինչքա՞ն պիտի տանջէին: Օր մը թերեւ՝ իր բուն անուճը աղղազրուի Լօնտօնի պատերուն վրայ: Օր մը թերեւ՝ իր գլուխին համար գումար մըն ալ առաջարկուի:

Այս խորհուրդը սարսափով հիւանդացուց զինքը: Հետին վրայ կ'տ դարձաւ և աճապարեց գիշերին մէջ: Թէ ո՛ւր կ'երթար, հազիւ գիտէր: Աղօտ յիշողու-

թիւնը միայն ունէր՝ աղտոտ առնուր լարերինդոսի մը մէջ թախառեղուն: մութ փողոցներու հսկայ ստայնի մը մէջ կորսուած ըլլալուն: Պայծառ արշայոյս էր արդէն, երբ ինքզինքը վերջապէս փիքքատիլի կրկէսին մէջ դաւաւ: Մինչ Պէլկրէյլի Հրապարակին կողմէ դէպի սուն կ'երթար՝ Բըլընթ կարտըն գացող խոշոր բռնակառքերուն հանդիպեցաւ: Ճերմակ պլուզով սալապաններ՝ հաճելիօրէն արեւակէզ դէմքերով և կոշտ դանդուր մազերով՝ կը շքեկէին ուժգնօրէն, շաչեցնելով իրենց մտրակները և մերթ ընդ մերթ իրար կանչելով: Վիթխարի, թուխ ձիու մը վրայ՝ առաջնորդը զօղանջուն անգրուլարի մը՝ կարճերեւս աղեկ մըն էր նստած, որ իր պատաստուն գլխարկին մէջ գարնանածաղիկներ լեցուցած իր պղտիկ ձեռքերով ամբապէս կը բռնէր բաշերէն խնդագին: Բանջարեղէնի խոշոր շեղջեր յամկաքարի զանգուածներու կը նմանէին՝ ատուտան երկինքին տակ: Կանաչ յամկաքարի զանգուածներու՝ հրաշագեղ վարդի մը մխտակազոյն թերթերուն հանդէպ: Լօրտ Արթըր՝ առանց ինչո՞ն կարենալ հասկնալու՝ զարմանալիօրէն ամօքուած զգաց: Աղօթարանի դողար սիրունութեան մէջ բա՛ն մը կար, որ անբացատրելիօրէն հոգեյոյզ կը թուէր իրեն: Եւ խորհեցաւ այն բոլոր օրերուն վրայ՝ որոնք գեղեցկութեան մէջ կը ծագին և փոթորիկի մէջ կը մարին: Այս շինականներն ալ իրենց խապոտ զուարթախո՛ ձայներով և անխոյթ ձեւերով ի՛նչ տաքօրինակ Լօնտօն մը կը տեսնէին: Լօնտօն մը՝ աղտոտ գիշերի մեղքէն և ցերեկի ծուխէն, դունատ, ոգեմանքազառ մը, շիրիմներու ամայի աւա՛ն մը: Կը հետաքրքրուէր թէ ի՞նչ կը խորհէին անոնք այդ մասին, և թէ գիտէ՞ին արդեօք բան մը՝ անոր փառքէն կամ ամօ-

թէն, անոր կատարի, ատարողոյն հաճոյքներէն և անոր անուելի անօթութենէն. այն ամէն բաներէն՝ զորս առ- տընէ մինչև իրիկուն կը շինէ ու կ'աւերէ: Հաւանա- բար, անիկա իրենց համար շուկայ մըն էր, ուր իրենց պտուղները կը բերէին ծախել և ուր առ առաւելն քա- նի մը ժամ կը մնային, մեկնելով՝ փողոցներ դուրս, տուները դեռ քնացած: Հաճոյք կը զգար անցած ատեն- նին գիտել զիրենք: Անոնք մ'ըջա՞ իրենց ծանր, մեծա- գամ կօշիկներով ու երկրուն քալուածքով տեսակ մը ար- քատիական բան ունէին իրենց վրայ: Զգաց թէ անոնք ապրած բնութեան հետ՝ անկէ խաղաղութիւն էին ու- սած: Նախանձեցաւ անոնց՝ իրենց բոլոր չղիտցածնե- րուն համար:

Երբ Պէլլերէյի շրայարակը հասաւ, երկինքը նուազ կապոյտ մը ունէր և թռչունները սկսած էին ճուռողել՝ պարտէզներուն մէջ:



9.

Երբ Լօրտ Արթըր արթնցաւ, տասներկուքն էր: Կէսօրուան արեւը իր սենեակի փղոսկրամետաքս վարա- դոյրներէն ներս կը ջրվժէր: Ելլելով՝ սրտուհանէն դուրս նայեցաւ: Մեծ քաղաքին վրայ տաքութեան ա- զօտ շղարշ մըն էր կախուած և տուներու տանիքները արծաթի տխրանստ տեսք մըն էին առեր: Վարը փաղ- փուն կանաչ հրապարակին վրայ՝ քանի մը տղաքներ կը թռչաէին ճերմակ թիթեռնիկներու նման և սալայտա- կը խոնուած էր՝ Փարք քացողներով: Կեանքը երբեք աւելի սիրիլի ու չարիքը, աւելի հեռու չէր թուած իրեն:

Այս ատեն իր սոցաւակը արտէսով բաժակ մը շո- ֆօլաք բերաւ իրեն: Խմելէն ետք մէկ կողմ քաշեց՝ դեղ- ճ սղոյն պատտօնէ ծանր քօռիէր մը և բաղնեսնեակ մտաւ: Լօյսը վերէն կը դադարանէր թափանցիկ եղնդնա- քարի նուրբ շերտերուն ընդ մէջէն և ջուրը մարմար ա- ւազանին մէջ լուսնաուտակի նման կը փալլէր: Շտա- սօրէն մէջը սուղեցաւ, մինչև որ զով ծփանքները շոյեցին իր կոկորդն ու մաղերը. յայնժամ ուղղակի վար մխրճեց իր գլուխը, ատով կարծես մաքրել ուղեյու համար ամօթա- հար արարքը: Երբ դուրս ելաւ, գրեթէ խաղաղած զգաց: Այդ վայրկեանի ֆիզիքական բնտիր պայմանները ախ- րապետած էին իրեն, ինչպէս իրօք կը պատահի յաճախ յոյժ նրբակազմ բնութիւններու որովհետև զպայա- րանքներն այ՝ կրակի նման՝ կրնան թէ՛ մաքրել և թէ՛ կործանել:

Նախաճաշէ՛ ետք փոռեցաւ բազմոցի մը վրայ և գլանիկ մը վառեց: Հանդերձադարանին վրայ՝ ծածկուած հին նկարէն դիպակով մը՝ կար Սիպիլ Մէրթրնի մէկ խո- չոր լուսանկարը՝ ինչպէս առաջին անգամ տեսած էր զայն Տիկին Նօլի պարահանդէսին: Փոքրիկ, հրաշաձև գլուխը թեթևօրէն մէկ կողմ էր հակած — իրր թէ նըր- բին, եղեգանման վիզը չկրնար տանիլ բեռը՝ այսքան դեղեցկութեան: չրթունքները գողարօրէն բաժնուած՝ գողցես երաժշտութեան համար էին շինուած. և աղջկնու- թեան փափկին՝ մաքրութիւնը բոլոր՝ կ'արտացոլար հը- րաշափառօրէն իր երազուն աչքերէն: Նէ՛ իր crêpe-de- chine-է վակուդ, փակչուն շրջադեկատով և իր խոչոր տե- րեւածև հողմահարով՝ կը թուէր մէկը այն գրգայլի փոք- րիկ ողիններէն, զորս մարդիկ կը գտնեն ձիթենիի ան- տառներուն մէջ՝ թանակրայի մօտ. և իր կեցուածքին ու

չարժուածքին մէջ հարմը կար յունական շնորհին Սահայն փոքրիկ չէր նէ: Պարզապէս կատարեալօրէն համեմատական էր — հազուադիւրս ըստ ստորիքի մը մէջ, երբ այնքան կիներ կամ իրականէն աւելի մեծ են կամ աննշմարելի:

Արդ երբ Լօրտ Արթնըրը նայեցաւ ներս՝ լիցուեցաւ աճուելի կարեկցութիւնով մը. որ սէրէն կը ծնի: Զգաց թէ ամուսնանալ ներս հետ՝ ոճիրի դատակնիքը իր գլխաւոր խոսն վրայ կատարած՝ յոգեայական մատնութիւն մը պիտի բլլար, մեղք մը յոսեցոյն քան որքան երբեք Պօրճիւսն երազած ըլլաւ: Ի՞նչ երջանկով իւր կրնար բլլալ իրենց համար՝ երբ ամէն վայկեան կրնար կոչուիլ իր ձեռքին վրայ դրած անաւոր մարդարէութիւնը կատարելու: Ի՞նչ տեսակ կեանք մը պիտի բլլար իրենցը, մինչ ճակատագիրը՝ նմարին միւս կողմը ասանկ սարսափելի բողբ մը կը պահէր դեռ Ամուսնութիւնը պէտք էր յետաձգել՝ ամէն գիշերով: Աս որոշած էր վերջնականօրէն: Թէպէտ աղջիկը՝ Խանդակին կը սիրէր, և միասին նստած ատենին, ներս մատնեւորն հպումը միայն՝ դերազանց հաճոյքով մը իր մարմինին իրաքանչիւր ջիւղը կը սարսիւր և սակայն յոտակօրէն ճանչցաւ իր պարտականութիւնը, և լիտիւն գիտակցեցաւ թէ, ոճիրը չգործած՝ իրաւունք չունէր ամուսնանալու: Ատիկէ ետքը՝ պիտի կրնար կենալ Սիպիլ Մէրթըրի հետ խորանին առջև ու իր կեանքը ներս ձեռքը տալ՝ ազատ սխալ մը ընելու սարսափէն: Ատիկէ ետքը՝ պիտի կրնար իր բազուկներուն մէջ առնել նէ, գիտնալով որ նէ՛ իրեն համար չիկնելու ոչի՛նչ պիտի ունենար երբեք, ոչի՛նչ ամօթով գլուխն հակելու: Բայց ատ պէտք էր ընել առաջ՝ և չուտով լաւ պիտի բլլար երկուքին համար ևս:

Իր տեղը շատեր պիտի նախընտրէին պարտականութեան ցից բարձունքներէն աւելի՛ հաճոյքի ծաղկաւետ ճամբան: Բայց Լօրտ Արթնըրը շատ կը խղճահարէր հաճոյքը՝ սկզբունքին դերադասել: Իր սիրոյն մէջ լոկ կիրքէ աւելի ըստ մը կար և իրեն համար Սիպիլ խորհրդանշանն էր ամէն բարի ու աղնիւ բանի: Վայրկեան մը բնական գովածականութիւն մը ունեցաւ՝ ընելու ինչ որ կը պահանջուէր իրմէ, բայց շուտ անցաւ ատ: Իր սիրտն ըսաւ իրեն թէ մեղք մը չէր ատի, այլ դժբաբութիւն մը իր միտքը չիչեցուց իրեն թէչկար ուրիշ բայքնթացք: Ստիպուած էր, իրեն կամ ուրիշներու համար սպրեւո՛ւ ընտքութիւն մը ընել, և թէպէտ անաւելի էր իր վրայ դերուած գործը անտարակոյս, սակայն զիտցաւ թէ ինք պէտք չէր թոյլատրեր Խամուրութեան՝ յաղթել սիրոյ: Ուշ կամ կանուխ ամէնքս ալ պիտի կոչուինք վճռելու այդ խնդիրը — իւրաքանչիւրիս նոյն հարցը պիտի դերուելու Լօրտ Արթնըրի կեանքին մէջ կանուխ դրուեցաւ ան — նախ քան միջին-գարեան հաշուական շնականութեամբ իր բնաւորութեան աւերուելը, և իր սիրտին հատնելը՝ օրուան ծանծաղ, նորոյթ Խամուրութեամբ և ինք չվարանեցաւ բնաւ իր պարտքը կատարելու: Իրեն համար բազդաւորութիւն մըն էր նաև որ՝ լոկ երազող մը կամ հեղգ dilettante մը չէր: Եթէ այդպէս երազած ըլլար՝ Համդէթի նման պիտի վարանէր ու անվճռականութիւնը՝ իր նոյառակը պիտի աւերէր: Բայց էպպէս՝ դործնական էր: Վեանքը իրեն համար գործ կը նշանակէր յաւէտ, քան խորհուրդ: Ինք բոլոր բաներու ամենահազուադիւրս ունէր՝ ողջմտութիւն:

Նախորդ գիշերուան վայրագ ու խոտով յուզումները, այս անգամ կատարելապէս աննետացած էին և դրե-

թէ ամօթի զգացումով մըն էր որ՝ իր փողոցէ փողոց խենթ
թախառումներուն ու յուզումնական կատաղի տաղանա-
պին կ'անդրադառնար: Իր տառապանքներուն անկեղծու-
թիւնն իսկ՝ հիմակ իրե'ն անիրական կ'երևցնէր անոնք:
Կը զարմանար թէ ինչպէս այնքան յիմար էր եղած ան-
խուսափելիին դէմ պոռոտալու և կատղելու համար:
Միակ խնդիրը՝ որ զինքը խոտկել կը թուէր՝ սա՛ էր
— զո՛վ սպաննել, որովհետև զիսէր թէ ոճիրը՝ հեթանոս
աշխարհի կրօնքներուն մէջ եղածին նման՝ զո՞ մը և
քահանայ մը միանգամայն կը պահանջէր: Հանճար
մը չըլլալով՝ թշնամիներ չունէր, արգարև կը զգար թէ
ասի ատենը չէր փոխարինելու ո՛ր և է անձնական քի-
նախնդրութիւն կամ ատելութիւն, իրեն յանձնուած
առաքելութիւնն ըլլալով՝ մեծ ու լուրջ վսեմութիւնով
բան մը: Հիտեարար իր բարեկամներուն և աղբական-
ներուն մէկ ցուցակը շինեց թերթ մը թուղթի վրայ և
ուշադիր զննութիւնէ՝ մը ետք, վճանց ի նպաստ Տիկին
Քլէմանթինա Պօչանի, ձեր ու սիրուն կին մը՝ որ Քըր-
զըն փողոց կը բնակէր և որ մօր կողմէ բուն իր երկ-
րորդ cousin էր: Ինք որ այնքան շատ կը սիրէր Տիկին
Քլէմը՝ ինչպէս ամէնքը կը կոչէին զնէ՝ շատ հարուստ
ըլլալով անձնապէս — Լօրտ Որկպիլի ձերութեան անոր
ամբողջ ստացուածքին տիրացած ըլլալով — կարելիութիւն
չկար իրեն ներա մասով զբամական ու և է զոնհիկ շահի
ակնկալութեան: Իրօք քանի կը խորհէր, ա՛յնքան ճիշդ
վնասած անձը ըլլալ կը թուէր նէ և զգալով որ ու է
յապաղում գէշ պիտի ըլլար Սիպիլի՝ որոշեց կարգադ-
րութիւններ ընել իսկոյն:

Ընկիւր ատաջին բանը անշուշտ՝ ձեռադէտը դոհա-
ցնել էր, ուստի պատուահանին մօտ դրուած պղտիկ Եէ-

105
րաթօն գրասեղանի մը անջու հասելով՝
փոխգիր մը քաշեց՝ վճարելի Մր. Սէփիմբա Փօճըրսի
հրամանին և պահարանի մը մէջ դնելով՝ իր սպասաւո-
րին հետ Ուէսթ Մուն. փողոց զրկեց: Յետոյ իր կողքին
համար հեռաձայնեց ախորը և հաղուեցաւ որ դուրս ելլէ:
Մինչ զորս կ'ելլէր սենակէն, յիտ՝ Սիպիլ Մէրթընի
լուսանկարին նայելով՝ երգուընցաւ որ ի՛նչ ալ պատա-
հելու ըլլար՝ ինք ներա չպիտի գիտցնէր երբեք թէ ի՛նչ
կ'ընէր իր սիրոյն համար ու ինքնազոհութեան գազանի-
քը իր սիրտին մէջ՝ միշտ ծածո՛ւկ պիտի պահէր:

Պըքինկհամի ճամբուն վրայ՝ ծաղկալաճառի մը քով
կանգ առաւ և սիրուն ձերսակ թերթերով ու պուշիկ
փասիանի աչքերով նարգէսներու գեղեցիկ կողով մը
զրկեց Սիպիլի: Յետոյ քլուպ հասնելով՝ ուղղակի գրա-
սուն զնայց, զարկաւ զանդակը և հակողին պատուիրեց
սօստ յով լեմուստ մը ու թուեաբանութեան վրայ խօսող
գիրք մը բերել: Լիտլին որոշած էր թէ թոյնը այս տան-
ջահար դործին մէջ ընտրելի ամէնալաւ միջոցն էր:
Անձնական վայրագութեան նման ու է բան չափազանց
խտեղի էր իրեն. աակէ դատ կ'ուզէր Տիկին Քլէման-
թինան՝ հանրային ուշադրութիւն չգրաւող կերպով մը
սպաննել, որովհետև կ'ատէր Տիկին Ռիւնալըմիրէ ա-
ռիւծացած ըլլալու գաղափարը և ուսմիկ ժողովրդային
թերթերու մէջ իր անունին երևնալը: Ստիպուած էր
Սիպիլի հայրն ու մայրն ալ խորհել, որոնք հին-գլուխ
մարդիկ էին յուէտ և հաւանաբար ամուսնութեան կըր-
նային առարկել, եթէ նախատինքի պէս բան մը կենար.
Թէպէտ որոշապէս կը զգար որ եթէ ամէն իրողութիւն-
ները պատմէր՝ անոնք ատաջինը պիտի ըլլային գնա-
հատելու համար զինքը զրգող շարժառիթները: Ս, մէն

պատճառ ունէր ուրեմն նախընտրելու համար թոյնը, որ
ապահով, վտանգելի ու հանդարտ էր և կը գործէր ա-
ռանց ցաւադին տեսարաններու, որոնց շատ անդլիա-
ցիներու նման՝ արմատացած ատկութիւն մը ունէր ինք:

Թոյներու գիտութենէն սակայն բացարձակապէս
ոչինչ գիտէր ինք և երբ հսկողը բոլորովին անկարող կը
թուէր գրատունին մէջ բան մը գտնելու՝ Ruff's Guide-է
Bailey's Magazineէ զատ, ինք անձամբ քննեց գրադա-
րանները և վերջապէս հանդիպեցաւ Դեղագիրքի գե-
ղակազմ տպագրութեան մը և էրսքիւնի Թուրքաւնուրեան
օրինակի մը՝ տպագրուած Սըր Մէթիլու Րայտէ, նա-
խագահ բժշկներու արքայական քօլէճին և մէկը Պը-
քիսկհամի ամէնա՛խին անդամներէն՝ սխալմամբ ուրիշի
մը տեղ ընտրուած՝ *contretemps* մը որ այնքան բարկա-
ցուց Մասնախումբը, որ երբ ճշմարիտ մարդը յայտնուե-
ցաւ, ձգեցին զայն միաձայն քուէով:

Լօրտ Արթըր բուսական շիոթեցաւ երկու գիրքին
մէջ և ս' գործածուած գիտական բառերէն և սկսաւ ցա-
ւիլ՝ Օքսֆօրտի մէջ իր դասերուն աւելի ուշադիր գըտ-
նուած չըլլալուն համար, երբ էրսքիւնի երկրորդ հատո-
րին մէջ՝ աքօնիթիւնի յատկութիւններուն շատ շահեկան և
կատարեալ նկարագրութիւն մը գտաւ՝ գեղեցիկօրէն յըս-
տակ անդլիներէնով մը գրուած: Ճիշտ իր ուղած թոյնը
թուեցաւ ատի: Արագագործ էր — իրօք գրեթէ անմի-
ջական իր ազդեցութիւնով — կատարելապէս անցաւ որ
Սըր Մէթիլուէ յոնձնարարուած ճէլաթինէ դեղահատի
ձեւով առնուած պարագային անախորժութիւն չունէր եր-
բք: Հետեւաբար իր շապիկի թեղանիքի հանդրէճին վրայ
նօթագրեց ճակատագրական *dose*ի մը անհրաժեշտ քա-
նակը ու գիրքերը իրենց տեղը դնելով՝ դնաց Սէնթ Ճէյմս

փողոց՝ Փէսըլ և Նըմպլ մեծ քիմիագէտներուն Մր. Փէ-
սըլ, որ միշտ անձնապէս կը հետեւէր ազնուականու-
թեան՝ ապստրանքին վրայ մեծապէս դարմացած՝ խիստ
ակնածու եղանակով մը բժշկական վկայագիրք մը անհը-
րածեշտութեան մասին բաներ մը մըմնջեց: Սակայն,
այնինչ Լօրտ Արթըր բացատրեց թէ Նորվէկեան խոշոր
գամբիոն մը համար էր — որ նորագարթ կատաղութեան
նշաններ ցոյց տուած և երկիցս խածած էր կատաղանին
սրունքին բուժը և որմէ կ'ուղէր ազատիլ — անիկա
կատարելապէս զոհացած երեւնայով շնորհաւորեց Լօրտ
Արթըրը թունաբանութեան իր հրաշալի հմտութեան հա-
մար և դեղագիրքը շինուեցաւ խսկոյն:

Լօրտ Արթըր գեղահատը արծաթ պղտիկ սիրուն
շաքարատուփի մը մէջ գրաւ, զօր Պօստ փողոց խանու-
թի մը ցուցավեցիկին մէջ տեսած էր, նետելով Փէսըլ և
Հըմպիլի տեղ գեղատուփի և կառք նստաւ՝ խսկոյն Տի-
կին Ֆլէմանթինայի երթալու համար:

« Լաւ, չար սլարոն, » գոչեց ծեր տիկինը, երբ ան
սեղեակ մը մտաւ, « ինչո՞ւ այսքան ատենէ ի վեր դիտ
տեսնել չէք եկած: »

« Սիրելի Տիկին Ֆլէմա, ես ինձ՝ վայրկեան մը չեմ
ունեցած երբեք, » ըսաւ Լօրտ Արթըր ժպտաղին:

« Կ'ենթադրեմ թէ՛ ըսել կ'ուղէք որ ամբողջ օրը
Օր. Սիպլի Մէրթընի քով կ'անցնէք *chiffon* ներ գնե-
լով և ոչնչարանելով: Չեմ հասկնար թէ ինչո՞ւ մար-
դիկ այսքան իրար կանցնին ամուսնանալու մը համար:
Իմ օրս մենք երբեք գրգալ և սիրաբանել չէինք երա-
զեր հանրութեան ասջև կամ առանձին: »

« Կը վստահացնեմ Ձեզ Սիպլիը քսանեջորս ժա-
մէ ի վեր չեմ տեսած, Տիկին Ֆլէմա: Որքան որ կրնամ

հասկնալ՝ նէ բոլորովին իր փեղոյրաւաճառներուն կը պատկանի»

«Անշո՛ւշտ՝ միակ պատճառն է ատի որ կուգաք ինձի պէս ծեր ու տղեղ կին մը տեսնել։ Կը զարմանամ որ դուք մարդիկդ չէք զլուշանար։ Ի՛նչ խնթութիւններ կ'ընեն ինծի՛ համար, որ խեղճ հարբխային արաբած մըն եմ, ահա, հիւանդոտ ու կնճառակատ։ Է՛հ, եթէ չըլլար սիրելի Տիկին ձէնաընը, որ ինձ կը զրկէ իր գտած Ֆրանսական բոլոր ամէնաքէշլէպ'երը, չեմ կարծեր թէ կարենայի օրն իրիկուն ընել։ Բծիչկները մէկէ մը այցեդին առնելէ դատ, ուրիշ օգուտ չունին երբեք։ Ստամոքսացաւս անգամ չկն կրնար դարմանել։»

«Ատոր դեղ մը բերի Ձեզ, Տիկին Քլէմ,» ըսաւ Լօրտ Արթ՛ըր լրջօրէն։ «Մներիկացիի մը հրաշալի մէկ դիւան է։»

«Մներիկեան դիւտերը չեմ սիրեր կարծեմ, Արթ՛ըր։ Այո՛, ստուգիւ չեմ սիրեր։ Վերջերս քանի մը ամերիկեան վէպեր կարդացի, որոնք բոլորովին ոչնչաբանութիւն էին։»

«Օ՛հ, բայց ոչնչաբանութիւն չէ երբեք ասի, Տիկին Քլէմ։ Կատարեալ զարման մը ըլլալուն կ'աղահովեմ Ձեզ։ Դուք պէտք է խոստանաք փորձել դաս։» և Լօրտ Արթ՛ըր դրոպանեն հանելով ասիկը, ներս երկարեց։

«Լա՛ւ, աուր թովիչ է, Արթ՛ըր։ Նուէ՛ր մըն է իրօք։ Ձեզմէ՛ շատ քաղցր է ան։ Եւ ա՞մ է հրաշագործ դեղը։ Շաքարի կը նմանի։ Իսկոյն պիտի առնեմ։»

«Փթառատ երկի՛նք. Տիկին Քլէմ,» դռնէն Լօրտ Արթ՛ըր բռնելով ներս ձեռքէն, «ատանկ բան չընէ՛ք բնաւ։ Ասիկա նմանարոյժ դեղ մըն է. և երբ ստամոքսացաւ չունեցած ատկենիդ առնէք, անսահման վնաս կրնայ հասցնել Ձեզ։ Սպասեցէք մինչև նոպայ մը ու-

նենաք և այն ատեն առէք։ Արդիւնքը պիտի զարմացրնէ Ձեզ։»

«Կ'ուզէի հիմակ առնել,» ըսաւ Տիկին Քլէմ՝ լոյսին բռնելով փոքր ու թափանցիկ դեղահատը՝ որուն մէջ aconitine-ի հեղուկին պղպձակը կը ծփար։ Քաղցրահամ է անշուշտ։ Իրականութիւնն է որ, թէպէտ բժիշկները կ'ատեմ, գեղերը կը սիրեմ։ Սակայն և այնպէս պիտի պահեմ մինչև նոր նոպայ մը ունենամ։»

«Եւ ե՞րբ կ'առնենաք։» հարցոց Լօրտ Արթ՛ըր և ուսնալ։ «Կ'առնեմ ք չուտով։»

«Շաքարի մը չեմ յուսար։ Երէկ ատու շատ գէշ էի բայց մէր չի դիտեր բնաւ։»

«Ուրեմն Տիկին Քլէմ, վստահ էք թէ ամիսը լմնալէն ատաջ պիտի դա՞ր։»

«Վախնամ թէ։ Բայց ի՛նչքան համակրալից էք այսօր, Արթ՛ըր։ Իրապէս Սիպիլ Ձեզ շատ բարեք ըրած ըլլալու է։ Եւ հիմակ Դուք պէտք է մեկնիք փութով, քանզի քանի մը խիստ անհանդուրժելի մարդերու հետ պիտի ճաշեմ, որոնք բամբասանքներ չպիտի ընեն և զխեմ որ, եթէ հիմակ քունս չառնեմ, ճաշի ատեն երբեք չպիտի կրնամ արթուն մնալ։ Մնաք բարով Արթ՛ըր, բարեւ Սիպիլին և շատ շնորհակալութիւններ Ձեզ՝ ամերիկեան դեղին համար։»

«Տիկին Քլէմ, չէք մոռնար առնել, չէ՞» ըսաւ Լօրտ Արթ՛ըր նստած տեղէն ելլելով։


«Անշո՛ւշտ, յիմար տղեկ։ Գիտեմ թէ յոյժ աղնուութիւն է Ձեր կողմէ՛ վրաս խորհիլ ուստի եթէ պէտք ունենամ աւելիին՝ դրելով կը յայտնեմ Ձեզ։»

Լօրտ Արթ՛ըր մեկնեցաւ տունէն ողբորուած և անհուն սիրտանքի մը զգացումով։

Սոյք գիշեր այցելեց Սիպիլ Մէյթընի: Պատմեց ներա
թէ ի՞նչպէս յանկարծ անուրի դժուարութեան մըն էր
մատնուած, ուրկէ ո՛չ պատիւը և ո՛չ պարտականութիւնը
կը թողարեւին զինքը խուսափել: Ըսաւ ներա թէ ամուս-
նութիւնը՝ ներկային պէտք է մէկ կողմ դրուի, որով-
հետեւ մինչև չճողալըէր այդ անաւոր կիսմուտութիւննե-
րէն՝ աղատ մարդ մը չէր ինք: Աղերսեց ներա՝ վստահել
իրեն և ապագային համար չտարակուսել բնաւ: Ս,մէն ինչ
պիտի շահուէր, բայց համբերութիւն պէտք էր:

Ասիկա տեղի ունեցաւ Մր. Մէրթընի Փարք Լէյնի
տան ֆունկտարուառնին մէջ, ուր Լօրտ Արթըրը կը ճաչէր
սովորաբար: Սիպիլ երջանկազո՛յն չէր թուած երբեք
և վայրկեան մը Լօրտ Արթըրը փորձուեցաւ վատի մը
գերը խաղալ՝ դեղահատին համար դրկուլ Տիկին Քլէ-
մանթինայի՝ կատարելու համար ամուսնութիւնը, իբր
թէ Մր. Փօժըրս մը գոյութիւն ունեցած չըլլար աշ-
խարհի վրայ: Իր լաւագոյն բնութիւնը սակայն չուտով
յայտնուեցաւ և նոյն խսկ երբ Սիպիլ լալագին իր ձեռ-
քերուն մէջ նետուեցաւ, չդեղակեցաւ ան: Գեղեցիութիւ-
նը որ իր զգայարանները կը գրգռէր, իր խղճին ևս
հպած էր: Զգաց թէ սոսքան գեղեցիկ կեանք մը կոր-
ծանել՝ քանի մը ամուսան հաճոյքի ճամար՝ յանցանք մը
պիտի ըլլար:

Գրեթէ մինչև կէս գիշեր Սիպիլի քով մնալով՝ կը
մխիթարէր զնէ և կը մխիթարուէր միանգամայն: Յա-
ջորդ առտուն կանուխ՝ ամուսնութեան անհրաժեշտ յի-
տաճգման մասին աննայի, ամբարշտ նամակ մը գրելէ
ետք՝ Մր. Մէրթընի մեկնեցաւ վենետիկ:



Վենետիկի մէջ հանդիպեցաւ իր եղբոր Լօրտ Սըր-
պիթընի, որ իր զբօսանաւով Քօրֆուէն էր եկած: Եր-
կու երխտասարգները՝ հաճելի կիսամետակ մը անցուցին
միասին: Առտուն կը ձևովարէն Լիսոյի վրայ կամ կա-
նանչ ջրայքներէն վեր ու վար կը նաւարկէին իրենց սե-
ռու երկայն կօնաօլներով: միջօրէին ընդհանրապէս այցե-
լուներ կ'ընդունէին զբօսանաւին մէջ: և իրիկունն ալ
Փյօրեանի մէջ ճաչելէ կտք՝ անթիւ գլանիկներ կը ծը-
խէին փխացցային վրայ: Սակայն վերջապէս երջանիկ
չէր Լօրտ Արթըրը: Ամէն օր Թայնզի մահերու սխնակը
կ'ուսուսնասիրէր, Տիկին Քլէմանթինայի մահուան ակ-
նարկութիւն մը գտնելու յոյսով և ամէն օր աւելի ևս
կը վշտէր: Կը սխտէր վախնայ թէ կրնար դէպք մը պա-
տահած ըլլալ ներա և յաճախ կը ցաւէր աֆօնիքիկնը ար-
գիլած ըլլալուն համար, երբ նէ այնքան անձկափոյթ
կ'ուզէր խելոյն անոր արգիւնքը փորձել: Սիպիլի նա-
մակները ևս՝ թէպէտ կը դեղուին և՛ սէր և՛ գորով
և՛ վստահութիւն՝ խիստ տխուր էին իրենց շեշտով և
մերթ կը տարուէր խորհիլ թէ բաժնուած էր անկէ՛ առ
յաւէտ:

Կիսամետակէ մը վերջ՝ Լօրտ Սըրպիթըն նեղուած
Վենետիկէն՝ որոշեց ծովափով Ռալէնա երթալ, երբ ի-
մացաւ թէ ֆինեքովի մէջ աքաղաղի վառուոր որսոր-
դութիւն մը կար: Լօրտ Արթըրը առաջին անգամ բա-
ցարձակապէս մերժեց երթալ, բայց Սըրպիթըն, զոր
ինք ծայրայեղօրէն կը սիրէր՝ վերջապէս համոզեց զայն
ընելով որ եթէ ինք անձնապէս Տանիկոյի մնար, ինք

խնթիւնալով պիտի մեռնէր. ուստի տասնեւհինգի առ-
տուն ճամբայ ելան՝ զօրեզ հիւսիս-արեւելեան հովով մը
ու յաւէտ փոթորկոտ ձովով մը: Սյուրթը հրաշալի էր:
Լօրտ Արթ՛հըրի այտերը իրենց դոյնը վերստացան՝ ա-
զատ ու բացօդեց կեանքէն. թէպէտ անի՛ շուրջ քսան
երկուքին՝ նորէն անձկութեցաւ Տիկին Բլէմանթինայի հա-
մար և հակառակ Սըրպիթընի ազդարարութիւններուն
չողեկաւքով վերագարձաւ վիճակով:

Երբ կօնտօլէն ելլելով՝ պանդոկի սանդուխներէն
վեր կը բարձրանար, պանդոկատէրը առաջ գալով տըր-
ցակ իջ հեռագիր երկարեց: Լօրտ Արթ՛հըր կորվելով բա-
ցաւ դանսնք: Ամէն ինչ յաջողած էր: Տիկին Բլէման-
թինա տասնեւեօթի գիշերը՝ յեղակարծօրէն մեռած էր:

Իր առաջին խորհուրդը Սիպիլը կրաւ. և իսկոյն հե-
ռագրելով ներա՛ իր անմիջապէս Լօնտօն դարձը յայտ-
նեց: Յետոյ պատուիրեց սպասաւորին ծրարել իրեղէն-
ները գիշերուան սուրճանդակին հասնելու համար՝ իր
կօնտօլալարներուն զրկեց՝ իրենց ասնելիքին հինգ ան-
գամը. և վեր իր նստած սենեակը վաղեց թեթեւոտն՝
զուարթ սիրտով մը: Հոն իրեն երեք հատ նամակներ կը
սպասէին: Մէկը Սիպիլէն էր՝ զեղուն համակրանքով և
վշտակցութեամբ: Միւսները իր մօրմէն և Տիկին Բլէ-
մանթինայի թեկնածուէն էին: Կ'երեւայ թէ ծեր կինը
այդ իրիկունն իսկ Դքսուհիին հետ էր ճաշած՝ իր հան-
ճարաբանութիւնն ու սրամտութիւնը չսայլելով ամէնուն,
բայց ստամոքսացաւէն դժգոհ՝ քիչ մը կանուխ էր մեկ-
նած: Աստուծոյ իր անկողինին մէջ մեռած էր դստուեր՝
յայտնապէս ստանց ցաւի: Իսկոյն մարդ զրկուած էր՝
Սըր Մէթհիւ Բայտի. բայց ընելիք բան մը չէր մնացած
անշուշտ և քսաներկուքին պիտի թաղուէր Պօշան Շալ-

քօթի մէջ: Մեռնելէն քանի մը օր առաջ իր կտակը պա-
տրաստելով Լօրտ Արթ՛հըրի էր ձգած Բըրդըն փողոցի
պղտիկ տունը, իր բոլոր կահկարասիները, անձնական
ստացուածքներն ու պատկերները՝ բացի մանրանկարնե-
րու հաւաքածոյէն, որ իր քրոջ՝ Տիկին Մարկարէթ Բը-
ֆօրտի՛ պիտի յանձնուէր, և իր մեղեակէ քայոա-
մանեակէն, զոր Սիպիլ Մէրթըրի էր ձգած: Ստացուած-
քը մեծարժէք բան մը չէր. բայց Սր. Մանսֆիլտ, թեկ-
նածուն, ծայր անձկութեամբ կը սպասէր Լօրտ Արթ՛հըրի
չուտափոյթ դարձին, եթէ կարելի էր, քանի որ շատ մը
վճարելի թուղթեր կային և Տիկին Բլէմանթինա ու է
որոշ հաշիւ չէր բռնած երբեք:

Լօրտ Արթ՛հըր շատ ազդուեցաւ Տիկին Բլէմանթի-
նայի աղին. երախտագիտութեանէն և զգաց որ Մր. Փօ-
ճըրս պատասխանելիք շատ բաներ ունէր: Սակայն, Սի-
պիլի համար ունեցած իր սէրը՝ կը գերակշռէր ուրիշ ա-
մէն կիրք, և իր պարտքը միայն կատարած ըլլալու գի-
տակցութիւնը խաղաղութիւն և սիրտի տուաւ իրեն: Երբ
Չէյրինկ Բրօս հասաւ՝ ինքզինքը կատարելապէս երջա-
նիկ զգաց:

Մէրթընները յոյժ աղնուօրէն ընդունեցին զինքը:
Սիպիլ խոստում տուաւ անկէ թէ այլեւս չպիտի հանդուր-
ժէր ու է բանի իրենց մէջ մտնելուն և որոշեցին Յու-
նիս հօթին ալ ամուսնութիւնը կատարել: Կեանքը ան-
զամ մը և ս պայծառ ու գեղեցիկ դասա՛ վերստացած իր
հին զուարթութիւնը բոլոր:

Սակայն օր մը, երբ Բըրդըն Փողոցի տունը կը ժող-
ուըտէին, ընկերակցութեամբ Տիկին Բլէմանթինայի
թեկնածուին և նոյն ինքն Սիպիլի այրելու գունաթափ
նամակներու ծրարներ՝ պարպելով անօրինակ կտորտուք-

ներով լեցուն գգրոցներ, երիտասարդ աղջիկը յանկարծ հրճուանքի պղտիկ ճիչ մը արձակեց:

« Ի՞նչ դասք, Սիպիլ, » ըսաւ Լօրտ Արթ՛հըր, նայուածքը գործէն վեր առնելով՝ ժպտագին:

« Սա՛ արծաթեայ, սիրուն պղտիկ շաքարատուփը, Արթ՛հըր, Հոլանտական հնութիւն չէ՞: Ինձ առէք զայն: Մինչև ութսունը չանցնեմ՝ մեղեսիկը չպիտի վայլէ ինձ, գիտեմ: »

Ափօնիքիներ տուին էր ան:

Լօրտ Արթ՛հըր ցնցուեցաւ և իր այտերը նուազօրէն շիկնեցան: Ըրածը գրեթէ բոլորովին մոռցած էր և իրեն հետաքրքրական զուգադիպութիւն մը թուեցաւ որ Սիպիլ, որուն սիրով այդ ամբողջ առեւի յանկութիւնն էր կրած, առաջինը կ'ըլլար՝ զայն իրեն յիշեցնելու:

« Անչո՛ւշտ կրնաք առնել, Սիպիլ: Խեղճ Տիկին Քլէմի՛ կա ինքս սուր զայն: »

« Օ՛հ, չնորհակալ եմ, Արթ՛հըր: Ա՛հ, շաքարն ալ կրնա՞մ առնել: Չէի գիտեր որ Տիկին Քլէմանթինա առնուչները կը սիրէր: Ես կը խորհէի թէ խիստ ծայրայեղ մտաւորական մըն էր: »

Լօրտ Արթ՛հըր մահատիպօրէն տժգունեցաւ և սուկայի գաղափար մը խաչաձևեց միտքը:

« Շաքա՞ր, Սիպիլ: Ի՞նչ ըսել կ'ուզէք, » ըսաւ ցած ու կոշտ ձայնով մը:

« Ա՛հնը մէկ հատ մը կայ մէջը: Բոլորովին հինցած ու փոշոտած կ'երևայ և ուտելու ամէնաթեթեւ մտադրութիւն անգամ չունիմ: Ի՞նչ կայ, Արթ՛հըր: Ի՞նչքան ճերմկած կ'երևիք: »

Լօրտ Արթ՛հըր խոյացաւ սենեակին մէջտեղէն ու կորզեց սուփը: Մէջն էր սաթադոյն դեղահատը իր թոյն-

աղպղակով: Տիկին Քլէմանթինա բնական մահով մըն էր մեռած վերջապէս:

Այս գիւտին ցնցուօք իրեն համար գրեթէ չափազանցէր: Դեղահատը կրակը նետելով բազմոցին վրայ ինկաւ յուսահատ ճիչով մը:



Ե.

Մը. Մէրթըն շատ նեղուեցաւ ամուսնութեան այս երկրորդ յետաձգումէն և Տիկին Յուլիա, որ արդէն ապսպրած էր հարսնետորի իր շրջազգեստը բոլոր կրցածն քրաւ Սիպիլի՛ լուծել տալու համար ամուսնութիւնը: Սիպիլ՝ որքան ալ իր մայրը սրտադին սիրէր՝ իր կեանքն ամբողջ Լօրտ Արթ՛հըրի տուած ըլլալով, Տիկին Յուլիայի ոչ մէկ խօսքէն կրնար իր հաւատքին մէջ խախտիլ: Լօրտ Արթ՛հըրի համար՝ օրեր առաւ իր առեւի յուսահատութենէն ազատիլը. ասին մը ջիղերը թուլցան բոլորովին: Իր դեբաղանց ողջմտութիւնը, սակայն, չուտով յայտնուեցաւ և իր առողջ ու զորճնական միտքը՝ երկար չվարանցուց զինքը, ընելիքին մասին: Թոյնը իբր կատարեալ տնջաջողութիւն յայտնուելէ վերջ՝ ուժանակը՝ և կամ ուրիշ պայթուցիկ մը՝ փորձի յարմարագոյն միջոցն էին յայտնապէս:

Հետաւարար նորէն աչքեց իր բարեկամներու և աղափարներու ցանկը ու զգուշաւոր քննութենէ մը ետք, որոշեց պայթեցնել իր մօրքուրայրը՝ Չիչէսթըրի Գահեբէցը, որ մեծ զարգացում և հմտութիւն ունէր ու չափա-

դանց կը սիրէր ժամացոյցները և անոնց հրաշալի մէկ հաւաքածոն էր կազմած՝ կարգով տասնհինգերորդ դարէն մինչև մեր օրերը: Լօրտ Արթըրի այնպէս թուեցաւ թէ բարի երէցին այս քմայքը՝ իր ծրագրի գործադրութեան համար գերադանց առիթ մը կ'ընծայէր: Անշուշտ բոլորովին ուրիշ խնդիր մըն ալ պայթուցիկին ուրկէ հայթայթուիլն էր: London Directory-ն տեղեկութիւն մը չէր տար իրեն այդ մասին, և կը զգար թէ Scotland Yard երթալով գրեթէ ոչինչ պիտի չանէր, որովհետև կ'երևէր թէ անոնք բան մը չէին գիտեր ուժանակով զբաղող խմբակի (dynamite faction) մասին՝ մինչև պայթումի մը տեղի ունենալը, թէպէտ այդ իսկ մեծ բան մը չըլլար:

Յանկարծ յիշեց իր բարեկամը՝ Ռուլալօֆ, յոյժ յեղափոխական արամազբութիւններով երիտասարդ սուս մը, որուն հանդիպած էր Տիկին Ռուինարթմիրի տունին մէջ ձմեռը: Կ'ենթադրուէր թէ կոմս Ռուլալօֆ Անձն Պետրոսի կեանքը գրելու առթիւ՝ եկած էր Անգլիա ուսումնասիրելու համար այն վաւերագիրները, որ կապ ունէին այդ Ջարին՝ իբր նաւահանայ այս երկիրին մէջ տեսնեցած բնակութեան հետ: բայց ընդհանրապէս կը կասկածուէր թէ Ոչնչական գործակալ մըն էր և տարակոյս չկար թէ սուս գեսպանութիւնը համակրութեամբ չէր նայէր անոր լոնտոնեան բնակութեան: Լօրտ Արթըրը զգաց թէ իր նպատակին համար ճշտագոյն անձն էր և առտու մը կատարով անոր բնակարանը գնաց, Պլումպպէրի, խրատն ու օժանդակութիւնը հայցելու:

«Ուրեմն այսքան լրջօրէն քաղաքականոթութեամբ զբաղի՞ր սկսանք,» ըսաւ կոմս Ռուլալօֆ, երբ Լօրտ Արթըրը պատահեց իր այցելութեան պատճառը: բայց Լօրտ

Արթըրը, որ կ'ատէր ամէն տեսակ միտաբանութիւն, ստիպուած՝ յայտնեց անոր թէ ընկերական հարցերով չէր հետաքրքրուեր բնաւ և պայթուցիկին սէտք ունէր պարզապէս՝ զուտ ընտանեկան խնդիրի մը համար, որ իրեն միայն կը վերաբերէր:

Կոմս Ռուլալօֆ, քանի մը վայրկեան ապշուածեամբ անոր նայեցաւ և տեսնելով որ լուրջ էր բոլորովին, թուզթիւ կտորի մը վրայ հասցէ մը գրելով՝ սկզբնատանց դայն և սեզանին վրայէ անչք երկարեց:

«Scotland Yard-ի միջոցով՝ շատ շուրտ պիտի գտնէք այս հասցէն, սիրելի մարդս:»

«Ատոնք չհն կ'ընար զխնալ,» գոչեց Լօրտ Արթըրը խնդալով և ջերմադին սեղմելով երիտասարդ սուսին ձեռքը՝ սանդուխներէն վար օրացաւ: քննեց թուղթը և պատուիրեց կառապանին քշել դէպի Սօնսյի Հրապարակը:

Հող կատքէն իջնելով՝ Կրիֆ շնորհոյցէն վար գնաց մինչև որ Պեյլի Պարս կոչուած տեղ մը հասաւ: Անցնելով կամարին տակէն՝ ինքզինքը տարօրինակ անել փողոցի մը մէջ դատաւ, որ յայտնի էր թէ Ֆրանսական լուսացաբան մըն էր, քանի որ տունէ տուն լաթի լարերէ կատարեալ ցանց մըն էր քաշուած և առտուան օդին մէջ ձերմակեղէններու սարսուս մը կար: Շիտակ մինչև ծայրը դնաց և բաղխեց պզտիկ կանաչ տուն մը: Բիչ մը յապաղումէ ետք, որու միջոցին բակին մէջ բոլոր պատուհանները ձկնող դէմքերու բծաւորուած դանդուած մը եղան, յաւէտ տեղը օտարական մը դուռը բացաւ ու խիստ գէշ անգլիերէնով մը հարցուց թէ ի՞նչ կ'ուզէր: Լօրտ Արթըրը անոր երկարեց՝ կոմս Ռուլալօֆի տուած թուղթը: Երբ մարդը տեսաւ դայն, խոնարհեցաւ և հրաւիրեց

Լօրտ Արթ՛հըը՛ շատ ցած գետնայարկ հանդիսակաց սրահ մը ուր մտաւ նաև քանի մը վայրկեանէն Հէո՛վինքէլքօփֆ ինչպէս կը կոչուէր Անդլիտոյ մէջ՝ զինիով չափադանց բծաւորուած անձկոտց մը վիղն անյուշամ և ձախ ձեռքով պատառաքաղ մը բռնած:

«Կոմս Ռուվալօֆ ներկայացուցած է զիս Ձեզ.» ըսաւ Լօրտ Արթ՛հըը՛ խոնարհելով «և ես կը փափաքիմ գործի մը համար պզտիկ տեսակցութիւն մը ունենալ Ձեզ հետ: Անունս Սմիթն է, Մր. Բօպըրթ Սմիթն, և կ'ուզեմ որ ինձի պայթուցիկ ժամացոյց մը հայթայթէք:»

«Ուրախ եմ Ձեզ տեսնելուս, Լօրտ Արթ՛հըը՛» ըսաւ պզտիկ բարեհամրոյր դերմանը՝ խնդալով: «Այդքան մի՛ ահաբեկիք. պարտականութիւնս է ամէն ոք ճանչնալ և իրիկուն մը կը յիշեմ տեսած ըլլալ Ձեզ Տիկին Ռիխտըրմիրի մօտ: Կը յուսամ թէ Նորին Տիկնութիւնը լաւ է բողոքովին: Կ'ուզէ՞ք ինձ հետ նստիլ մինչև նախաճաշ աւարտեմ: Ընտիր կարկանդակ ունիմ և բարեկամներս ըստական աղնիւ են ըսելու որ իմ հոնոտեան գինիս՝ իրենց գերման Կեսպանատունը խմածներէն աւելի լաւ է.» և Լօրտ Արթ՛հըը՛ իր ճանչցուելու ասպանքէն դեռ չսթափած՝ ինքզինքը ետելի սեսեակին մէջ նստած զըտաւ, ձեկնով ամէնաքաղցր Marcobrunner-ը գունատ ու դեղին բաժակին մէջէ՛ կայսերական monogram-ով ազգանշանուած, կարելի ամէնաջերմ բարեկամական եղանակով չազակրատելով հոչակաւոր դաւադիրին հետ:

«Պայթուցիկ ժամացոյցներըը.» ըսաւ Հէո՛ վէնքէլքօփֆ, «արտասահմանեան փոխադրութեան համար շատ լաւ բաներ չեն, որովհետև, եթէ նոյն իսկ յաջողութի մաքսէն անցնել, շոքեկաւոր service-ը այնքան անկանոն է որ անոնք իրենց որոշ նպատակին հասնելէ առաջ

կ'ոչնչանան: Իսկ եթէ կ'ուզէք ներքին գործածութեան համար, Ձեզ ընտիր բան մը կրնամ տալ՝ արդիւնքէն գոն մնալնիդ երաշխաւորելով: Կրնա՞մ հարցնել թէ որու համար պիտի գործածուի: Եթէ ատի ոստիկանի և կամ Scotland Yard-ի հետ կապուած մէկու մը համար է, վախնամ թէ բան մը չկրնամ ընել Ձեզ: Անգլիական գազտնի ոստիկանները իրապէս մեր ամէնալաւ բարեկամներն են և միշտ տեսած եմ թէ յենած իրենց տխմարութեան, կրնանք ընել ճիշտ ինչ որ ուզենք: Անոնցմէ մէկն իսկ՝ առանց գործի չեմ ձգեր:»

«Կը վստահացնեմ Ձեզ որ,» ըսաւ Լօրտ Արթ՛հըը՛. «ոստիկանի հետ գործ չունիմ բնաւ: Ի՛րօք, ժամաժցոյցը Ձիչէսթըրի գահեկեցին համար է:»

«Վա՞յ...: Գաղափար չունէի թէ ա՛յսքան զօրեղապէս կը հետաքրքրուէիք կրօնքով, Լօրտ Արթ՛հըը՛: Այսօր ասով պարապող երիտասարդներ քիչ կան:»

«Վախնամ թէ կը գերադնահատէք զիս, Հէո՛ վինքէլքօփֆ,» ըսաւ Լօրտ Արթ՛հըը՛ շիկնելով: «Իրականութիւնը սա է որ աստուածաբանութեան մասին ոչինչ գիտեմ իրապէս:»

«Ձուտ անձնական խնդիր մըն է ուրեմն:»

«Ձո՛ւտ անձնական:»

Հէո՛ վինքէլքօփֆ ցնցեց իր ուսերը և սենեակէն դուրս ելաւ բերելով քանի մը վայրկեանէն՝ շուրջ փեկնիկ մը մեծութեամբ՝ կլոր կտորիկ մը ուժանակ և ֆրանսական սիրուն ժամացոյց մը՝ որուն վրայ կար ոսկեարոյր պատկեր մը, ուր Ազատութիւնը՝ Բացարձակապետութեան Հիգրան կը կոխկռէ:

Լօրտ Արթ՛հըը՛: Դէմքը պայծառացաւ երբ տեսաւ

ղային: « Ծիշտ ուղածու է. » գոհեց, « Ըսէք Նիսակ թէ ի՞նչ պէտ պէտք է գործածել: »

« Ա՛հ, հոս է գաղտնիքս, » պատասխանեց Հէո վինքըէլքօփֆ. խորհելով իր գիւտին վրայ հպարտութեան արդար երևուցիւթով մը. « Ըսէք թէ ե՞րբ կ'ուզէք որ պայթի. որպէս զի այդ վայրկեանին վրայ բերեմ: »

« Լաւ. այսօր երեքշաբթի է, և եթէ կրնաք իսկոյն զրկել . . . »

« Անկարելի է. Մոսկուայէն քանի մը բարեկամներու համար առձեռն չատ կարևոր գործեր ունիմ: Ատոր հետ մէկտեղ, վաղը կրնամ զրկել: »

« Օ՛հ, բաւական ժամանակ կը մնայ, » ըսաւ Լօրա Արթըրը քաղաքավարութեամբ, « եթէ վաղը գիշեր կամ հինգշաբթի առտու յանձնուի: Պայթումի բողբոջն ալ ճիշտ ուրբաթ կէս օրին թող ըլլայ: Այդ ժամուն երէցը տունը կ'ըլլայ: »

« Ուրբաթ կէս օրին, » կրկնեց Հէո վինքըէլքօփֆ, նօթադրութիւն մը ընելով այդ մասին խոշոր տոմարի մը մէջ, որ կրակարանին մօտ գրասեղանի մը վրայ էր գրուած: »

« Եւ հիմակ, » ըսաւ Լօրա Արթըրը, նստած տեղէն ելլելով, « խնդրեմ, գիտնամ թէ ի՞նչքան կը պարտիմ Ձեզ: »

« Լօրա Արթըր, այնքան պզտիկ խնդիր մըն է որ, ու է փոխարինութիւն մը ստանալ չեմ իսկ խորհիր: Տինամիթը կ'արժէ եօթը շիլին և վեց փէնի. ժամացոյցը՝ երեք ոսկի և տասը շիլին. փոխադրութիւնն ալ գրեթէ հինգ շիլին: Կոմս Ռուվալթօֆի մէկ բարեկամին ծառայած ըլլալու յոյժ գոհունակութիւնը միայն կը բաւէ ինձ: »

« Բայց Ձեր նեղութիւնը, Հէո վինքըէլքօփֆ: »

Օ՛հ, բան մը չէ ատ: Զանոյք մըն է ինձ: Գրամի համար չեմ աշխատիր. ես էոլին արուեստիս համար կ'ապրիմ: »

Լօրա Արթըրը սեղանին վրայ A ոսկի, 2 շիլին 6 փէնի գնելով՝ շնորհակալութիւն յայտնեց երիտասարդ գերմանին, իր ազնուութեան համար և մեկնելով՝ փարք գնաց. յաջորդ կիրակի քանի մը անընթաց անհետ կ'ուրաններու հետ թէյի հրատէր մը մերժել յաջողիչ եաք:

Յաջորդ երկու օրերուն յազումական ամէնածանր վիճակի մէջ էր. Ուրբաթ օր՝ տասներկու քլին կասքով Պրքինկհամ գնաց լուրի սպասելու համար: Ամբողջ յետմիջօրէին՝ ահլի ձին տիմար դոնապանը շարունակ երկրին զանազան կողմերէն հետազոտներ կը բերէր, որոնք կը յայտնէին՝ ձիարշաւներու արդիւնքներ, ամուսնալուծական դատերու վճիռներ, օդի վիճակ և այլ նման բաներ, մինչ թիւը աստիկալի մանրամասնութիւններ կը զարնէր՝ երեսփոխանական ժողովի գիշերն ամբողջ տեւայ նիստի մը և Սակարանին մէջ ծագող պզտիկ վախի մը առին:

Ժամը չորսին երեկոյեան թերթերը եկան և Լօրա Արթըրը Pall Mall ր St. James'sg, Globe-ն ու Echo-ն ստնելով աներևութացաւ գրաստանին մէջ՝ անսահման զայրոյթ պատճառելով գնդապետ Կուաչայլտի որ կ'ուզէր կարգալ տեղեկագրութիւնը իր այդ աստուան՝ Mansion House-ի մէջ խօսած մէկ ճառին՝ ի մասին Հարա-Ափրիկեան Միսիօնարութիւններու և ամէն գաւառի մէջ սեւամորթ Եգիպտացոյցներու ունենալու պատշաճութեան և սակամ նա պատճառով զօրեղ հակակրութիւն մը ունէր Evening News-ի դէմ: Սակայն թերթերէն ոչ մէկը Ձիշտութրի մասին ակնարկութիւն մը կը պարունակէր և Լօրա Արթը-

հըր զգաց թէ փորձը վրիպած էր անպայման: Ատ ան-
ուելի հարուած մըն էր իրեն և ատեն մը ջիղերը թուլ-
ցան բոլորովին: Հէո վինքէլքօփի՝ զոր ան յաջորդ օրը
տեսնել գնաց, լեցուն էր հոյակապ աշխատութիւններով
և առջարկեց ուրիշ ձրի ժամացոյց մը տալ իրեն կամ
nitro glycerine պօմպաներու տուփ մը՝ շատ թանկ գինով:
Բայց ինք պայթուցիկներու մասին իր հաւատքը կոր-
սընցուցած էր բոլորովին: և Հէո վինքէլքօփի ինքն
խակ ընդունեց թէ՛ այսօր ամէն բան այնքան խարդախ-
ուած էր, որ նոյն իսկ ուժանակը զուտ վիճակի մէջ
դժուար էր ստանալ: Դեռատի գերմանը, սպիայն, ըն-
դունելով հանդերձ թէ մեքենային սխալ բան մը կըր-
նար պատահած ըլլալ, դեռ յոյս ունէր թէ ժամացոյցը
պիտի պայթէր: և յիշեց ծանրազարի մը պարագան,
զոր երբեմն զրկած էր Օտէսայի զինուորական կառա-
վարչին՝ լարուած տասն օրէն պայթելու համա և որ
գրեթէ երեք ամիս ուշացած էր: Բոլորովին ճիշդ է թէ
երբ պայթեցաւ, յաջողեցաւ ազատին մը միայն ջարդ
ու փշուր ընել, կառավարիչը՝ վեց շաբաթ առաջ արդէն
մեկնած ըլլալով քաղաքէն: Բայց գէթ ցուցուց թէ ու-
ժանակը՝ իբր կործանիչ ուժ՝ երբ մեքենան լարուած է,
զօրեղ գործօն (agent) մըն էր՝ թէպէտ քիչ մը անձըշ-
տապահ: Այս խորհրդածութեամբ Լօրտ Արթըրը քիչ մը
սփոփուեցաւ, բայց նոյն իսկ հո՛ս իրեն յուսահատութիւն էր
ճակատագրուած, որովհետեւ երկու օր վերջ՝ երբ տան վերի
յարկը կ'ելլեր, Դքսուհին իր ներքնասնեակը կ'անջելով,
Երիցատ անէն՝ զեռ նոր առած նամակ մը ցոյց տուաւ անոր:

« Ըէյնը հմայիչ նամակներ կը գրէ, » ըսաւ Դքսու-
հին, « ներս վերջի գրածը պիտի կարդաք անպատճառ:
Միւտի մեզ զրկած վիպակներուն չափ լաւ են: »

Լօրտ Արթըրը ներս ձեռքէն նամակն առնելով՝ հե-
տեւալը կարդաց:

Երիցատուն, Չիչեսթըր
27 Մայիս

Ամէնասիրելի Մօրեղբայր,

Շատ շնորհակալ եմ Ձեր՝ Doreas Society-ի համար
զրկած ֆանէլային, ինչպէս և մանուսային համար: Ձեզ
հետ բոլորովին համամիտ եմ որ, սիրուն բաներ հագնե-
լու իրենց բաղձանքը ունայնամտութիւն է. բայց այսօր
ամէն ոք այնքան արմատական ու հակակրօն է, որ դըժ-
ուար է հասկննել իրենց թէ վերին դատարարներուն պէս
պէտք չէ սպրին ու հագուին: Ձեմ գիտեր վստահարար՝
թէ ո՛ւր պիտի հասնինք, Բայց ինչպէս հայրիկը յաճախ
Էսած է իր քարոզներու ատեն, անհաւատութեան դարու-
մը մէջ կ'ապրինք:

Անցած հինգշաբթի՝ անծանօթ հիացողի մը կողմէ՝
հայրիկին զրկուած ցամացոյց մը, մեծ զբօսանք պատճառեց
մեզ. փայտէ սուփի մը մէջ դրած Լօնտօնէն էին զրկեր՝
փոխարժէքը վճարուած. և հայրիկը կը խորհի թէ ատիկա
զրկած է իր Թոյոյոնառքիւնը Ագասուքի՞ն և հոչակաւոր
քարոզը կարդացած մէկը, որովհետեւ ժամացոյցին գա-
գաթը կ'նոջ մը պատկերը կար, գլուխը — հայրիկին ըսա-
ծին պէս — Ազատութեան գտակը դրած: Ատի շատ յար-
մար չթուեցաւ ինձ, բայց հայրիկին ըսաւ թէ պատմական
էր ան. հետեւաբար կ'ենթադրեմ թէ ճիշտ է բոլորովին:
Փարքը բացաւ ծրարը և հայրիկը գրատունի բուխերի-
կին ճակատը (Mantelpiece) դրաւ զայն: Ուրբաթ առտու-
երբ ամէնքս ալ նստած էինք հոն, ժամը ճիշդ տասներ-
կուքը զարկած միջոցին՝ լսեցինք շխրտուն աղմուկ մը.
պատկերին պատուանդանէն պղտիկ փուք մը ծուխ ար-

ձակուեցաւ և Ազատութեան աստուածուհին ինկաւ կոտորելով իր քիվեր ցանկաթելին վրայ: Մարիա սարսափեցաւ բոլորովին. բայց այնքան ծիծաղաչարժ թուեցաւ որ ձէյմն ու ես քրքջալիբ սկսանք խնդալ և հայրիկն իսկ զուարճացաւ: Երբ քննեցինք զայն, տեսակ մը զարթուցիչ ժամացոյց էր, որ մասնաւոր ժամու մը վրայ բերած առնեղ, երբ պզտիկ մուրճի մը տակ քիչ մը վառող ու ֆալսիւնը մը դրուէր, ուզած պահուդ պիտի պայթէր: Հայրիկն բաւ որ պէտք չէ գրաստուհին մէջ թողուլ. քանի որ ազմուկ կը հանէր: ուստի Բէճի գասարան տարաւ զայն. ուր որն ի բուն պզտիկ պայթումներ կ'ունենայ: կը կարծէ՞ք թէ Արթըր պիտի ուզէր ասկէ հասմը հարսնիքի նուէր ստանալ: կ'ենթադրեմ թէ ասոնք լօնտօնի մէջ կատարելապէս նորոյթ են: Հայրիկը կ'ըսէ թէ անոնք շատ բարիք պիտի ընեն, քանի որ կը ցուցնեն թէ Ազատութեան չի կրնար տեսիլ. այլ պէտք է իջնայ: Հայրիկը կ'ըսէ թէ Ազատութեանը՝ Պրանտական Յեղափոխութեան ժամանակ հնարուած է: Ի՞նչքան սարսափելի բան մը կը թուի:

Հիմակ Dorcas պիտի երթամ՝ կարգալու Չեր յոյժ հրահանգիչ նամակը: Ի՞նչքան ճշմարիտ է, սիրելի մօրաքոյր, Չեր գաղափարը թէ կեանքի իրենց աստիճանին մէջ՝ պէտք է անվայելուչը հաղնին: Պէտք է ըսեմ թէ զգեստի համար իրենց անձկութիւնը՝ արտասոց բան մըն է, երբ ա՛յնքան կարեւորագոյն բաներ կան այս ու հանդերձեալ աշխարհներուն մէջ: Չեր ծողկազարդ poplin-ին այնքան ազուր դառնալուն և ժանեակին պատուած չրլալուն համար, ա՛յնքան ուրախ եմ: Եպիսկոպոսին տունը, չորեքշաբթի օր, Չեր՝ ազնուարար ինձ տուած դեղին անգուսը կը հագնիմ, որ շատ պէկ կը վայէ

կարծեմ: Bow ներ կ'ուզէի՞ք թէ ոչ: Ձէյնինքս կ'ըսէ թէ հիմակ ամէն օր bow ներ կը կապէ և թէ ներքնաբղանքը պէտքէ փոթ-կար եղած բլլայ: Բէճի ճիշդձիմակ ուրիշ պայթում մըն ալ լսեր է և հայրիկը պատուիրեր է ժամացոյցը ախոռ տանիլ: Չեմ կարծեր թէ հայրիկը առաջուան պէս ա՛յնքան կը սիրէ զայն. թէպէտ ինք շատ փազաքչուած է իրեն ստանկ սիրուն ու հանճարեղ խաղալիք մը զրկուած ըլլալուն համար: Ա՛տ ցոյց կուտայ որ ժողովուրդը կը կարգայ իր քարոզներն ու կ'օգտուի:

Հայրիկը՝ ինչպէս և ձէյմնն ու Բէճին ու Մարիան, բոլորն ալ իրենց սէրը կը յայննեն: կը յոտամ թէ Մօբար Աէսիլի յօգացաւ անցած է:

Յաւէտ Չեր խանդակաթ քեոտրդին

ՃԵՅՆ ՓԸՐՍԻ

Յ. Գ Bow-ներու մասին գրեցէք: Ձէյնինկս կը պընդէ որ նորոյթ են:

Այս նամակին վրայ՝ Լօրտ Արթըրը այնքան լաւ ու դժբաղդ թուեցաւ որ Կքսուհին սկսաւ քրքջածայն խնդալ:

«Սիրելի Արթըր,» գոչեց նէ, «անգամ մըն ալ օրիորդի մը նամակը չպիտի ցուցնեմ Չեղ: Բայց ժամացոյցին համար ի՞նչ ըսեմ: Հրաշալի զիւտ մը կը կարծեմ ասի և ես ի՛նքս կ'ուզէի մէկ հատ ունենալ:»

«Ասոնք երկար չեն գրողեցներ զիս.» ըսաւ Լօրտ Արթըրը՝ տխրածպիտ և հաբուրելով իր մայրը՝ սննեակէն դուրս ելաւ:

Վեր գնաց ու ինքզինքը բազմոցին վրայ նետեց. աչքերը արցունքով լեցուեցան: Այս ոճիբը գործելու

համար կրցածն քրճած էր. բայց երկու պարագային ալ չէր յաջողած, թէպէտ իր յանցանքը չըլլար աս: Ան ջանա- ցած էր իր պարտականութիւնը կատարել, բայց կարծես Ճակատագիրն ի՛նք, մատնիչ էր դարձած: Բարի մտա- գրութիւններու ամուլթեան և աղնիւ ըլլալ փորձելու ունայնութեան ըմբռնումն՝ ընկճած էր զինքը: Թերեւս լաւագոյն պիտի ըլլար ամուսնութիւնը բեկանել բոլո- րովին: Ճշմարտիւ՝ պիտի տառապէր Սիպիլ, բայց տա- ռապիլը չէր կրնար աւրչտիկել՝ իրենին նման աղնիւ բը- նութիւն մը: Գալով իրեն. հո՞գն էր: Մի՛շտ կայ պա- տերազմ մը, որուն մէջ մարդ կրնայ մեռնիլ, կայ դա՛տ մը որուն կրնայ իր կեանքը նուիրել. և որովհետե կեանքը հաճոյք չունէր իրեն համար, մահն ալ սարսափ չունէր: Թող Ճակատագիրը գործադրէ՛ իր դատաւճիօրը: Ինք չպիտի չարթէր օգնել անոր:

Եօթուկէսին հազուելով քիւլպ գնաց: Հոն էր Սըր- պիթընը՝ խումբ մը երիտասարդներու հետ. ստիպուեցաւ հետերնին ճաշել: Անոնց ոչինչ խօսակցութիւնն ու տա- փակ կատակները չէին շահագրգռեր զինքը, ուստի սուր- ճը բերուելուն պէս մեկնեցաւ՝ խոյս տալու համար դրա- զում մը պատրուակելով: Քիւլպէն դուրս ելած ատեն՝ դռնապանը նամակ մը երկարեց, զոր զրկած էր Հէս վին- քէլքօփֆ խնդրելով՝ դալ յաջորդ իրիկունը և նայիլ պայթուցիկ հովանոց մը, որ բացուելուն պէս պիտի պայ- թէր: Ատի բուն իսկ ամէնավերջին գիւտն էր և ժընէվէ նոր էր հասած: Նամակը կտոր կտոր ըրաւ: Մտադրած էր ո և է փորձ չընել այլ ևս: Յետոյ պտտելով Թէյլգի ֆա- րայիլը գնաց ու ժամերով նստեցաւ: Լուսինը՝ առիւծի մը աչքին նման՝ կը հայէր գորշ ամպերու բաշերուն ընդ- մէջէն. անթիւ աստղեր գողաւոր կամարը կը շողադար-

դէին, ծիրանի գմբէթի մը վրայ մաղուած ոսկեփռիկի նը- ման: Մերթ բնդ մերթ նաւակ մը խող գետէն վեր կը ցատկէր և հոսանքն ի վար կ'ալեծփէր ու մինչ շողեկաւքը կը սուրար կամուրջէն՝ սարսաղին, երկաթուղիի աղբա- նշանները կանաչէն՝ ծիրանի կը փոխուէին: Քիչ մը ետք Ուէսթմինսթրի բարձր աշտարակէն ժամը գողդագին տասներկուքը զարկաւ և վեհաձայն զանգակին իւրաքան- չիւր հարուածէն կարծես գիշերը դողդղաց: Յետոյ եր- կաթուղիի լոյսերը մարեցան ու մեծաւոր լամբար մը միայն մնաց, որ հսկայ կայմի մը վրայ եղած խոշոր սու- տակի մը պէս՝ կը շողար: Քաղաքին մռնչուն աղմուկը կը նուազէր հետզհետէ:

Ժամը երկուքին ելլելով Դոսինիկեաններուն գնաց: Ի՛նչքան անիրական կը թուէր ամէն բան: Ի՛նչքան նը- ման՝ տարօրինակ երազի մը: Գետին անդրափեան տու- ները մոայլէն շինուած կը թուէին: Մէկը պիտի ըսէր թէ արծաթն ու չուքը՝ աշխարհն են վերակերտեր: Ս. Պօղո- սի հսկայ գմբէթը՝ մթարքին մէջ զերդ պղպլակ՝ կը բար- ձրանար ու կ'ընդարձակէր:

Gleobatra's needle-ի մօտեցած ատեն՝ տեսաւ պատին վրայ յենած մարդ մը, որ՝ երբ աւելի մօտեցաւ ինք՝ վեր նայեցաւ, դէմքն ամբողջ օղակաղի լոյսով ողողուն:

Մը. Փօճըրսն էր, ձեռագէտը: Անկարելի էր չճանչ- նալ՝ գէր ու լիակամ դէմքը, ոսկեծիր ակնոցը, հիւան- զագին ժպիտն ու զգայական բերանը:

Լօրտ Արթնր կանգ առաւ: Միտքին մէջ շանթա- վառ գաղափար մը փայտատակեց և անոր ետեւ անցաւ- դողունի բռնեց վայրկենաբար Մը. Փօճըրսի սրունքնե- ներէն ու Թէյլգի մէջ նետեց զայն: Բիրտ հայհուչ մը, մեծագոյ ճօղիւն մը և ամէն բան հանտարտեցաւ:

Լօրս Արթ՛ւրը անձկութեամբ նայեցաւ հաւեհն, բայց ոչինչ կրցաւ տեսնել ձեռագէտին բարձրագիր դլխարկէն գատ, որ կը դարձդարձէր ոլորտապոստ՝ լուսինկայլոյս ջուրին վրայ: Քիչ ետք առ ա՛լ սուզեցաւ և Մր. Փօճըրսէ տեսնելի ոչ մէկ հետք մնաց: Անդամ մը տեսնել կարծեց, անոր զանգուածային տձև մարմինին՝ կամուրջի սանդուխէն վեր ելլելը և յաջողած չըլլալու ստեղծի զգացումով մը համակուեցաւ. բայց լակ անդբաղարձում մըն էր եղած առ, որ աներևութացաւ խկոյն, երբ ամպի մը հաւեհն լուսինը ցաթեց: Ճակատագիրի վճիռը՝ կը թուէր վերջապէս իրականացուցած ըլլալ ի՛նք: Սիտիի խորունկ հասաչ մը արձակեց ու Սիպիլի անունը իր շրթունքներուն վրայ եկաւ:

« Բա՞ն մը ձգած էք, » ըսաւ հաւեհն ձայն մը յանկարծ:

Նախն դարձաւ ու պահակի լայպերով ստիկան մը տեսաւ:

« Արեւոր բան մը չէ, յիմնապէս, » պատասխանեց ձայուն: անցնող կառք մը կանչելով՝ մէջը նետուեցաւ և պատուիրեց մարդուն Պէրկրէյի Հրապարակը տանիլ:

Յաջորդ երկու օրերուն յոյսի ու վախի մէջ կը տարուբերէր: Վայրկեաններ կրլային երբ գրեթէ կը յուսար որ Մր. Փօճըրս պիտի ձեմէր սենեակին մէջ. և սակայն ուրիշ ատեններ ալ կը զգար թէ բազը՝ իրեն այսբան անիրաւ չէր կրնար ըլլալ: Արկու անգամ Ուէնք Մուկն փողոց ձեռագէտին բնակարանը գնաց, բայց զանգակը չկրցաւ զարնել: Որոչ բան մը կը ցանկար և հետեւարար կը վախնար:

Վերջապէս գտաւ զայն: Երբ քլուպի ծխատնեակը նստած թէյ կը խմէր ու Սըրպիթընը կ'ունկնդրէր՝ յա-

ւէտ սաղասկով, մինչ սա Gaiety-ի մէջ արուած վերջին կատակերգը (comic song) կը նկարագրէր. սպասեակը իրիկուան թերթերը բերաւ: Ինք առած St. James's-ը, երբ սկսաւ անսովորէն թերթիկ՝ սա տարօրինակ վերնագիրը իր ոչադրութիւնը գրաւեց. —

ՁԵՆԱԳԷՏԻ ՄԸ ԱՆՁՆԱՍՍԱՆՈՒԹԻՒՆԸ

Յօդու մէն գունաստ՝ հետեւալն սկսեց կարդայ

Երկ աստ ժամը եօթին, հետեւաւ ձեռագէտ Կր Սիպիլիս փօքրսի մարմինը գտնուեցաւ. թիւ 7 թի Օրկի գլխաց, երկուրի կեղեր: Գանի մը օրէ անհետացած էր գծապ կրթասուրբ և արեհասկցալկան արցունակներու մէջ, իր արցունակներու համար մեծ անձկութիւն կը տեսնէր: Երեւոյ ըլ անձնապատկան ըլլալով յափազանց գործունէութիւն անպայման մտային ժամանակաւոր խանգարումը ազդեցութեան տակ գործուած էր. սպաննութիւններու երջուեալ քննիքը, այս կիւօրէ ԵՏ, իր վիճակը այդ միջով տեսաւ: Կր. փօքրս նոր էր արեւմտ Մարդկային Ձեռքի վրայ խոտը կոշտակալ նստ մը, որ կը անձնի հրաստակուելով մեծ ու շարունակեց պիտի գրաւէ անհետուեցաւ:

Մեծ հոգը վարսուց և կից ստեղծուէր և ունէր ազգական ձգած ըլլալ յոյսի:

Լօրս Արթ՛ւրը, թերթը զեռ ձեռքը՝ քլուպէն դուրս խոյացաւ, անսաման զարմանք արթնելով զանապանին, որ զուր կը ջանար կեցնել զայն: — Իսկոյն փարջ Լէյն գնաց կատարով: Սիպիլի տեսաւ զայն պատուհանէն և բան մը իրեն ըսաւ թէ բարի լուրեր կը բերէր: Նէ՛ վար զայն զիմաւորել վազեց ու անոր գէմքը տեսնելուն պէս զիտցաւ թէ ամէն ինչ յաւ էր:

« Սիրելի Սիպիլիս, » գոչեց Լօրս Արթ՛ւրը, « վաղն իսկ կարգուինք: »

« Ինչն թ տղայ: Բեյքին ի՛սկ ապսպրուած չէ դեռ. » ըսաւ Սիպիլի խնդալով իր արցունքներուն ընդմէջէն:

Գրեթէ երեք շաբաթ ետք, հարսնիքը տեղի ունեցաւ: Ս. Պետրոս խոնուած էր՝ վայելչազդեհատ մարդերու կատարեալ խաժամութով մը: Արարողութիւնը կը կատարէր Չիչէսթըրի Գահերէցը՝ յոյժ սպաւորիչ հանդիսաւորութեամբ, ներկաները ամէնն ալ՝ այս հարս ու փեսայէն աւելի գեղեցիկ գոյգ մը տեսած չըլլանին կը յայտնէին համաձայն, սակայն անոնք գեղեցիկ ըլլալէ աւելի բան մըն ալ էին — երջանիկ էին: Լօրտ Արթ՛նը բոլորէ մը իսկ ցաւած չէր երբեք Սիպիլի սիրոյն իր բոլոր քաջածներուն համար, մինչ նէ իր կողմէ անոր կուտար ամէնալաւ բաները, զոր կին մը ու է մարդու կրնայ տալ — պաշտում, գորով ու սէր: Իրենց համար իրականութիւնը՝ վիպականութիւնը չէր սպաննած: Միշտ երիտասարդ կը զգային:

Քանի մը տարի ետք, Էրբ արդէն երկու գեղեցիկ զաւակ ունէին անոնք, Տիկին Ուինտըրմիր՝ այցելութեան եկաւ Ալթըն Փրայըրի-նին սիրուն տեղ մը, զոր Դուքսը՝ իր ազուն հարսանեկան նուէր էր ըրած: Յետմիջօրէի մը երբ Տիկին Ուինտըրմիր նստած էր Տիկին Արթ՛նըրի հետ պարտէզին մէջ՝ կակդիի մը տակ՝ դէտեկով վարդի կածանէն վեր վար վազվզելը՝ ներա պըզտիկ տղուն ու ազջկան թոչտուն արեգոդերու նման՝ նէ յանկարծ իր հիւրընկալուհիին ձեռքն իրենին մէջ աննելով բաւ: «Երջանիկ ես, Սիպիլ:»

«Սիրելի Տիկին Ուինտըրմիր, անշուշտ երջանիկ եմ: Դուք ալ երջանիկ չէ՞ք:»

«Երջանիկ ըլլալու ժամանակ չունիմ, Սիպիլ: Միշտ

ինձ ներկայացուած վերջին անձը կը սիրեմ. բայց իբր կանոն՝ հազիւ ճանչցած մարդը՝ կըխտազտկանամ:»

«Ձեր առիւծները չե՞ն գոհացներ Ձեզ, Տիկին Ուինտըրմիր:»

«Օ՛հ, սիրելիս, ո՛չ, առիւծները մէկ եղանակի մէջ միայն հաճելի են: Իրենց բաշերն հազիւ կտրուած էն պաղ արարածները կը դառնան: Ատկէ զատ խիստ գէշ կը վարուին, եթէ իրապէս սիրուն թուիս իրենց: Կը յիշե՞ք այն նողկալի Մր. Փօճըրսը: Ահռելի խաբեբայ մըն էր: Անշուշտ, ատ խնդիր չէր ինձ բնաւ և նոյն իսկ երբ փոխ դրամ կ'ուզէր, կը շնորհէր իրեն. բայց ինձ սիրահարելուն՝ չկրցայ հանդուրժել: Չեռագիտուածներն ատելուս պատճառ եղաւ իրապէս: Հիմակ հեռակրութեամբ կը գրադիմ, որ շատ աւելի զուարճացցիչ է:»

«Տիկին Ուինտըրմիր, Դուք պէտք չէ ձեռագիտութեան գէժ բան մը ըսէք հոս: միակ նիւթն է ատ, որով՝ Լօրտ Արթ՛նը չուզեր որ ժողովուրդը թեթեօրէն զբօսնուէ կը վստահացնեմ թէ շատ լուրջ է այդ մասին:»

«Գը հաւատա՞յ ըսել կ'ուզէք, Սիպիլ:»

«Իրեն հարցուցէք, Տիկին Ուինտըրմիր, անա՛ ինքը:» Եւ Լօրտ Արթ՛նը՝ ձեռքը դեղին վարդերու խոշոր փունջ մը՝ պարտէզ եկաւ իր երկու տղաքներուն հետ, որոնք՝ իր շուրջը կը պարէին:

«Լօրտ Արթ՛նը՛ր:»

«Հրամեցէ՛ք, Տիկին Ուինտըրմիր:»

«Չեռագիտութեան կը հաւատա՞ք եղեր:»

«Անտարակո՛յս:» ըսաւ երիտասարդը ժպտադին:

«Բայց ինչո՞ւ:»


«Որովհետեւ անոր կը պարտիմ կեանքիս ամբողջ

երջանկութիւնը,» մրմնջեց, ոգրաթտօր մը վրայ նեան-
լով ինքզինքը:

«Սիրելի Լորա Սրթհըրս, ի՞նչ կը պարտիք անոր:»

«Սիպիլը» պատասխանեց, վարդերն իր կնոջ եր-
կարած՝ ներս մանկչակ աչքերուն յատելով պշուցիկ:

«Ի՞նչ պարապ խօսք,» գոչեց Տիկին Ռինարդիւր:
«Կեանքիս մէջ ամբողջ՝ ասանկ ոչնչարանութիւն լսած
չէի երբեք:»



ՅԱՆԿ

ԱՐՁԱԿ ՔԵՐԹՈՒՄՆԵՐ

Արմնսագէտը	5
Բարեգործը	6
Նարգէսի մահը	8
Տէրը	9
Ասուծոյ Գաւառանը	10
Խմաստբեան Ռումոցի	13

ՊԱՏՄՈՒՄՆԵՐ

Առանց գաղտնիքի Սփինգը	23
Տիպար Միլիոնատէրը	34

ԼՕՐՏ ԱՐԹՂԸՐԻ ՈՃԻՐԸ

43

Էջ	Տող	Սխալ	Ուղիղ
6	12	Քաղկեդոնիկի	խաղկեդոնիկի
«	22	սուհն	սունհն
9	15	ե՛ս	ե՛ս
11	3	շինեցիր,	շինեցիր
«	7	արծակե	արծաթե
13	6	մարդուրեան	մարդուրեան
31	16	հայեղիև	հայեղիև
35	15	kook	hock
«	25	սպառեք	սպասեք
37	3	նկատեղու	նկարեղու
43	1	Ուիլսըր-Միրի	Ուիլսըրմիրի
46	17	ձմպիսով	ժպիսով
»	18	Սըհըր	Արթըր
47	7	այնքան	այնքան
«	20	ձեռագեսս	ձեռագեսս
50	19	բացե	բացին
52	24	Մր. Ուիլսըրմիր	Տիկին Ուիլսըրմիր
53	1	այնքանց ուծ	այնքանց ցած
54	8	եփեք	կ'եփեք
«	28	Prince	Prince
60	6	arbaesque	arabesque
«	23	կրկին	կրկին
64	21	կը սարսեք	կը սարսեք
70	30	սասնեցեք	սպասեցեք
73	13	վախնայ	վախնայ
74	5	բացողեց	բացողեայ

17

87

1
1

Հայաստանի Ազգային գրադարան



NL0431330

